ՆԻՄԷՐՕ 1939 — 1884 ՅՈՒՆՎԱՐ 27 ՇՈՒՄԱՆ — ՍԷՔԻՋԻՆՃԻ ՍԷՆԷ

ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖԲԵԱՐ

ՄԷՎԱՏՏԸ ԲՕԼԻԹԻԳԻՅԻ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԼԻՅԷ

ՎԷ ՍԱՒՐԷՅԻ ՃԱՄԻ ԵՎ ՄԻ ԿԱՋԷԹԱ ՏԷՐ

ԱՊՕՆԷ ԳԻՆԵԹԼԱՐԸ

Մէջիթիյէ 20 դրուշտան

ՍԹԱՄՊՕԼ ԻԶԻՒՆ

Գիր սէնէլիք . . . . . 200 դրշ.
Ալիք այլբգ . . . . . 105 »
Իւշ այլբգ . . . . . 55 »

ՎԻԼԱՅԱԹ ԻԶԻՒՆ

Բնդ՝ թա իլէ իրսալ օլունանագլար իշիւն

Գիր սէնէլիք . . . . . 240 դրշ.
Ալիք այլբգ . . . . . 125 »

40 ԲԱՐԱ.

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԵԹԼԱՐԸ

Պէհէր սաթրը իշիւն

1 վէ 2 վէ ցինճի սահիֆէյէ . . . 5 դրշ.
Գիւնճիւ սահիֆէյէ . . . . . 2 »
ԻԽԹԱՐ. Պանգա, Ներքէթ վէ Ճումուլրը սարրաֆիյէյէ այիտ իլանաթ.
2 վէ ցիւնճիւ սահիֆէլէրէ . . . 6 դրշ.
Գիւնճիւ սահիֆէյէ . . . . . 4 »
Զիյատէ միւտտէթ իշիւն իլանաթա այլը բաղարլըգ օլուր։
Մէվատը նամիայա տայիր պէնտլէր մէճճանէն գապուլ օլունանագ վէ տէրճ օլունմայան էվրագ իատէ օլունմայանագ տըր։

40 ԲԱՐԱ.

Խաբէխանէսի, հէյէթը թաքրիրիյէսի վէ մաթպասը, Սթամպօլտա Պալը Ալի ճատտէսինտէ նումէրօ 20 իանէտէ տիր։ — Կազէթանըն ումուրը իտարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեազիֆէյի մէվատտա հագգընտա Միւտիրի կնդէթա Ցիդրան Ճիվէլէկեանա միւրաճաաթի օլունանագը կիպի, քեազիֆէյի մէքեաթիպին տախի անրն նամընա կէօնտէրիլմէսի իգթիզա իտէր։

ԿԻՒՆԼԻԻԳ ՀԱՎԱՏԻՍ

Տիւնքի Մէրէրէտտէ օգունմուշ տըր.

«Պագէթամըզ թագ օլունանագը սըրատտա շէհրիմիզէ կէլէն պիր խուսուսի թէլէկրաֆ մէյինտէն օլմագ իւզրէ ալարղըմզ մալիւմաթա նազարէն, Սուտան գումանտանը Պէյ-ըրը բաշա Թրինգիթա գուրպինտէ քեաին Ուէլա նամ մահալտէ ֆէնա պիր սուրէթտէ տիւշրը մաղլուպիյէթ օլարագ 2000քիշի իլէ 6թօր եանի մէվճուտ մայէթինին նըսֆը իլէ պէրապէրինտէ քիթօրլըրը քեաֆ ֆէսիմէկտի թարաֆընտան զապթ իտիլմիշ, վէ ասաքիրը պագիյէսի ֆիրար իթմիշ տիր։

«Ասկէրին գուվվէթի բէք զիյատ իմիշ։»

Վէֆէ տախի իշպու մաղլուպիյէթէ զիքր իլէ պէր վէճճը աթի եազըյօր.

«Գու խապէրի միւէյիետ օլարագ ալընան տիկէր պիր Թէլէկրաֆա նազարէն, Պէյ-ըրը բաշա 8000 ասքէր իլէ Թագար գալէսինէ իմտատա կիտիպ, ասքէրին 5000ի Թէլէֆ օլմուշ վէ իւշ միթրաեոզ թօրու տախի էշգըյանընն էլինէ կէչմէքլէ, հեզիմէթին բէք չիտէթլի վուգու պուլտուղու անլաշըլմըշ տըր։»

* * *

Մըսրը կազէթալարընտա օգունտուղունա կէօրէ, Պէյ-ըրը բաշա՝ իշպու մաղլուպիյէթինտէն էվվէլ սիւվարիլէր իլէ պիր քէշֆէ չըգըպ Մէհէտինին գումանտանլարընտան Օսման Տիներանը իւզէրինէ պիլհիմում, անրն ատամիարընտան 120ինի գաթլ վէ 9ընը ճէրհ էյլէմիշ տիր։

* * *

Ալպֆր փետրուար 6 թարիխիյէ Տէրսաատէթտէն չէքիլիպ, սոն բասթա իլէ ալընան Եվրօբա կազէթալարընտա կէօրիւէն պիր Թէլէկրաֆա նազարէն, Պալը Ալի՝ մէսաիսը Մըսրիյէ հագգընտա հէնուզ հիշ պիր գարար իթթիխազ իթմէյիպ, հալա սուրէթը ասսթանէտէ թէվֆիէի մասլահաթ զայրէթինէ տէվամ էյլէմէքտէ տիր։

Ինկիլթէրրա՝ տէվէֆթը Օսմանիէնէն նէյաթը գաթիյէսինի անլամագտա իսրար իթմէքտէ վէ Պապը Ալի տախ Ինկիլիզլերին Մըսրը Թախլիյէ իթմէյէրինի վէ էսասը հարէքեաթ օլմագ իւզրէ քէնտի ասքէրինի Տիմէթթ վէ Սիվէյիշ վէ Գահիրէտէ թօբլամասընը Թալէպ էյլէմէքտէ պուլունմուշ իսէ տէ, պու կիպի իտտաալար՝ հուսուսը իթիլաֆա մանի կէօրինմէքտէ իմիշ։

* * *

Լօնտրատան չէքիլէն պիր Թէլէկրաֆա կէօրէ, Ինկիլթէրրա տէվլէթինին Տէրսաատէթ սէֆիրը սապգը Մ. Կոչէն՝ փետրուարըն 1ինճի կիւնիւ պիր նութգ իյրատ իտէրէք, Սուտանիլէրին էվէօբալըլար իլէ իթթիֆաքլարի միւնազաաթը քեազիֆէսինտէ նիհայէթ մաղլուպ օլաճագլարընա գագի օլմալարը Իշիւն Կօրտան բաշանըն Սուտանտագի մէմուրիյէթինէ թային օլմասը իշիւն թէմէննիտէ պուլունտըղընը պէյան իթմիշ տիր։

Մ. Կոչէն՝ սուէյշ մուհազամանընն, Մըսրընն հալ ու մէվգիի մալիսինի գաթիէն Թանկիմ վէ Թէսվիյէ իտէպիմէք իւզրէ, 1880 սէնէսի յուլիսին 17ինճի կիւնիւ նէյր իտիմիշ օլան Թասֆիյէ գանունանամէսինին պիսալիթիւն իլդասընա բիզա վէ մուվաֆագաթ կէօսթէրէմէքլէրի զանընընտա պուլունաղընը տախի սէոյլէմիշ տիր։

—

Էվվէլքի կիւն Բում Բաթրիգխանէսի մէճլիսի ագը իմթիմա էյլէմիշ խէ՝ տէ, իմթիյազաթը բուհանիյէ վէ Բաթրիգ էֆէնտինին իսթիֆասը մէսէլէլէրինէ պիր գարար վէրէմէյիպ՝ Եալընզ վիլայաթտան կէօնտէրիլէն մէքթուպլարընն գրաաթը իլէ իմթիղալ էյլէմիշ տիր։

—

Կոպէն ոը Գէոնէնընն պէյանընա կէօրէ, Բուրիա Զարը՝ Ինկիլթէրրա վէլիի ահտը բրէնս տը կալա նազարդը պիր մէքթուպտա, շէօյլէ տէմիշ տիր. «Զավալը չու բրէնս Ազէքսանտր՝ իրճապաթա գարշը նաֆիլէ եէրտէ ուղրաշըյօր. Հագիգաթը հալէ թէսլիմ օլմագ իսթէմէյօր. Պուլկարար արթըգ քէնտիսինի իսթէմէյօր։»

—

Բուսիա թագմինաթը հարպիյէսի իշիւն ենգարէ վէ Սըվազ վէ Գաթամունի վէ Պրուսա վէ Գոնիա վիլայէթլերի էմվալընտան թախսիս օլունան մէպալիղ բէյտերբէյ վիրուտ իթմէքտէ վէ քեազիֆէի թէահհիւտաթը տէվլէթին վագթ ու զէմանը իլէ իյֆաի ահվալամը վէ պու մէճհէլէ չան ու իթիպարը սալթանաթը Սէնիյէնին մէվգիի ալի իմթիյազտա իտամէսի նէզարալիտէ մաթլուպ վէ միւթէպէմ պուլունմադին, թագսիթէ բաղի օլունան մէպալիղը մէզկուրէնին էվգաթը մուայէնէսինտէ թէէտիլէ վէ իյֆա օլունմասը զրմինընա թէտարիքաթը լազըմէյէ միւսարաաթ օլունմագտա տըր։ (Վ.-էֆ)

—

Տէվլէթը Օսմանիէ իլէ Միւճթէմէի Ամերիգա հիւքիմէթի պէյնինտէքի թիճարէթ ահտնամէսինին թէճտիտի խուսուսընտաքի միւզաքէրաթ իւզէրինէ, Ամերիգա սէֆիրի ժէնէրալ Ուալլաս՝ հիւքիմէթը մէթպուէսինէ կէօնտէրտիկի միւլահզանամէտ, մէվճուտ ահանամէնին հիւքմի միւնֆէսիս օլտուղընը հիւքիւմէթը Սէնիյէնին ալէյհուսուլ վագթ ու զէմանը իլէ իխպար իթմէմէսի խուսուսընտան տօյալը, շիմտի մէզքիւր ահտնամէնին թէճտիտի էմրինտէքի թէքլիֆի չայանը գապուլ օլմատըղընը պիլտիրտիկինտէն, սէֆիրը միւշարէյէհին միթալաաթը վագրասը հիւքիւմէթը մէթպուէսի թարաֆընտան թաստիգ իտիյէրէք քէյֆիյէթ Պապը Ալիեէ իհսթաբ իտիմիշ, վէ Պապը Ալի իսէ էվվէլբէ մ. ..... ընտա հագգալը օլտուղընտա իսրար իթմէքտէ իմիշ։

—

Ու չիրքէթի միւթէահհիւտի թէրնօ պէյին չէրաիթը իմթիյազիյէ խարիճինտէ օլարագ սու եօլլարընն կիւզէրկեահընա միւասրաֆ մահալլէրին իբի ճէնահընտա (քէնար) պազը արագիի վագֆիյէյի չիրքէթ նամընա գուլլանմագտա օլտուղու նէզարէթը էվգաֆը հիւմայունա իսպար օլանընդընտան, նէզարէթը միւշարէյէյհա միւթէհայիդանը մէմուրինինտէն միրէքքէպ պիր գումսիհանընն պու կիւն մահալինէ կէօնտէրիլէրէք թահգիգաթա կիրիշիլտիկի իշիտիլմիշ տիր։

(Թ. Հագիգաթ)

—

Վէֆէրն պու կիւնքի նիւսխէսինտէ պէր վէճճը աթի օգունմուշ տըր.

«Ալիթնճը տարիէի պէյէտիյէ ըէիսի Պլագ պէյ հագրէթլերինին Շուրաի-Տէվլէթտէ թէշքիլ օլունան հէյէթը իհհամիյէ նէզտինտէ մէրթէպէի սիւպուրթէ մուրան թէօհմէթլերի իւզէրինէ թահգիգ ալընանլարընա գարար վէրիմիշ վէ քէրիֆիյէ Սթանպօլ բօլիս միտիրլիկինէ վէ օրատան Պէյօղլու զապթասընա տախի թէպլիղ օլունմըշ օլտըղը հալտէ, մուախխարէն մագամը Սատարէթտէն վէրիլէն էմր իւզէրինէ թէվֆիէսի ազասը սըֆթը իլէ թաագիպ օլունան պիր Պուլկարը պիր շըմէնտիֆէր գաթթը իլէ Ուզուն-Քէօբրիւյէ կիթմիշ մուախխարէն մագամը Սատարէթտէ վէրիլէն էմր իւզէրինէ թէվֆիէսի ազասը սըֆթասինտէ մէմուրընա կէլիպ չու սթաթասինտէ մէմուրընա կէլիպ չու էֆէնտի պիր ատամի կէօրտիւկինի աֆէրինաթը իտիպ իթմէտիկինի սիվալ էյլէմիշլէր, վէ մէմուրը մումայէյհ հագիգաթը քէֆմտէ հիչ պիր սէպէպսի օլմատըղընտան պիլէթ սաթըլան մահալտէ պէօյլէ պիր եօլուտա պիր պիլէթ վերմիշ օլտուղընը տէրխաթը իտէր իսէ տէ, պունուն սէվապգը ահվալի գաթիէն մէճճուլը պուլունտըղընը ճէվապէն պիլտիրմիշ տիր։

Մէմուրըն պու սէօզի իւզէրինէ հիւքիւմէթ հէմմա Ֆրանսա թէպպասընտան օլան սթասիօն մէմուրընն թէվգիֆինի էմր իթմիշ իսէ տէ, բօլիսէր քէնտիսինի եագալամագ իւզրէ օրայա կէլտիքլէրի զէման, մէրգում՝ Ալսթրիա թօբրաղը ատտ օլունան սթասիօնա գաբանմըշ տըր։ Ս կիւնտէն պէրու չըմէնտիֆէր մէմուրը օտասընտա գաբալը տուրմագտա պուլունմըշ, վէ ֆագաթ թրէնլէր տէ Ուզուն քէօբրիւ սթասիօնընա ուղրամամաղա էմր ալմըշլար տըր։

Ֆրանսա գօնսօլաթօսը թէրճէմանը՝ էտիրնէ վալիսի բաշա հաղրէթլերինէ քէյֆիյէթին հագիգաթը հալինի իյզահ իլէ, եօգարընտա զիքրի սեպգաթ իթտիկի վէճճէյէ պիր եանլըշլըգ իւզէրինէ զուհուր իտէն միւշքիլաթրն հալ ու պէրթարաֆ իտիրմէսի իչիւն էտիրնէյէ կիթմիշ տիր։

ԹԷԼԷԿՐԱՖ

Աժանս Հավաս ֆոնտինեանը Բարքինտան մամլոյանը Ռեզլիզ օրանան Շեմէրոֆլաղ տըր։

Լօնտրա 7 փետր.

Լօրտլար մէճլիսինտէ Մարքի տը Սալիղպուրի հիւքիւմէթին Մըսրրտա իթթիխազ իթտիկի բօլիթիգա հագգընտա կէլէճէք սաալը կիւնիւ պիր զէմմու թէզէիֆ թէքլիֆնամէսի արզ իտէճէկինի պէյան իթմիշ տիր։

Լօնտրա 7 փետր.

Միւսթէմլիքատթ ուսմուրը նամզրը Գոնթ Տէրպի՝ տիւն իճրաի բիյասէթ իթտիկի Գէ-ոդ Լէոդէրա ճէմիյէթինին զիյաֆէթինտէ պիր նութգ իյրատ իտէրէք, Ինկիլթէրրա հիւքիւմէթինին, Մըսրրտաքի իշղալը հաղրը տախմի պիր դապթ ու իլհագա թասվիլ իթմէք իսթէմէյէճէկինի պէյան իթմիշ տիր։

Ինկիլթէրրա Պանգասը սգօնթօսընը 100տէ 3 պուլուղա էնտիրմիշ տիր։

ՏԱՍԻԼԻԹԼԷ

ՄէՀԷրեւտաէ օգունտուղունա կէօրէ, Պապը Սէրասքէրիտէ նագլիյաթը ասքէրիյէ իշիւն պիր եէնի թարիֆա նիզամնամէսի թանզիմ ու թէրթիպ օլունմագտա իմիշ։ Ագսարեան Ենոսն էֆէնտի հաղրէթլերի՝ իշպու թարիֆաի ճէտիտին ֆիյաթլարընը թային իթմէյի տէրէօհտէ իթմիշ վէ ֆիյաթը մէգքիւրէյի գապուլ իթտիրմէյէ չալըշմագտա իմիշ։

—Մալիյէ նէզարէթի միւթէրճիմի Քէրէստէճեան Պէտրոս էֆէնտի՝ թահվիլաթը Օսմանիյէնին իճրաի միւպաշտէյսի զրմընտա Բարիզ վէ Լօնտրայա Օսմանը գումսէրի թային օլունմուշ տըր։ Մումայէյհ եագրնտա մէղքիւր չէհրլէրէ ազիմէթ իտէճէք տիր։

—Ալէման կազէթալարընտա օգունտուղունա կէօրէ, Պէրլինտէ մուգիմ իթալիա սէֆիրի Մ. տը Լէնեյ՝ չէհրը մէղքիւրտէ մուգիմ սիւֆէրայէ իբրամէն պէօյիւք պիր պալօ վէրիպ, պունտա Ալէմանիա իմբէրաթօր խանէտանընա մէնսուպբրէնս վէ բրէնսէսլէրտէն բէք չօղու վէ սաիր զատէկեան վէ պապը Ալէման վիւքէլասը տախի հաղրը պուլունարագ, պու միւնասէպէթլէ ազթանաթը Սէնիյէ Պէրլին սէֆիրի Սահտ բաշա հաղրէթլերի՝ Ալէմանիա ումուրը խարիճիյէ նազրը Գոնթ Հայֆէլտ վէ բրէնս Ֆրէտէրիգ կիյեօմ իլէ ուղուն միւքեալէմէլէր իճրա իթմիշ տիր։»

—Սնոմպո-ը ըն պէյանընա կէօրէ, Խազինէի Խասսաի Շահանէ՝ Պալեան Սարգիս պէյին պիճիւմէ էվլաքընը Թահրը հաճզէ ալմըշ տըր։ Լիմագը մէզքիւրէ 12 դրթա օլուպ, պունլար միանընտա Պէյօղլունտա Ազճամիսինտէ վագը վէ էլէկվմ Բուլարրն Բալլաս մէքթէպի իթթիխազ օլունմուշ օլան պէօյիւք քեարկիր տախի մէվճուտ իմիշ։

—Կէչէնտէ Գալաթատա Փէմբրաթրնտա վոնդու պուլուպ 20տէն միւթէճավուզ Լէհլի մէքթէպլի ճուղրընն իհրագընը մուճիպ օլան եանկրնտան տօյայը մաղնունէն Թահրը Թէվգիֆէ ալընան մէքթէպը մէզքիւրընն խահմնամ հօճաար, պիր Լէհլի աշճը վէ գաբրըսը վէ տիկէր պիր Լէհլի պու քէրրէ սալը վէրիմիշլէր տիր։

—Խասքէօյ հարիգզէտէկեանը մէնֆաաթընա օլարագ Բուսիա սէֆարէթինտէ իճրա օլունճաղընը եազըզրմըշ Թապլօ Վիվան նամ մէնզարէ՝ էվվէլքի կէճէ վուգու կէլէրէք, 206 լիրա հաբլաթ վագը օլմուշ տըր։

Մէպլաղը մէզգուր հարիգզէտէկեանը մէրգումէյէ Թէվզի օլունմագ իւզրէ Մ. Ֆէրնանտէզ Թէյլիմ օլունճագ տըր։

Շէհր էմմանէթինտէ միւթէչէքքիլ իանէ գօմիսիօնը Թարաֆընտան ճէմ օլունան իանէի հարիգզէտէկեանը մէրգումէյէ Թէվզիի իչիւն Թէչէքքիլ իտէն իքինճի գօմիսիօն՝ իքի կիւն զարֆընտա Թէվզի էյլէմիշ վէ գուսուրընը տախի Թէվզի իթմէքտէ պէրտէվամ իմիշ։

—Սէլանիք վէ Գոսօվա վիլայէթլերի էհալիսինտէն օլուպ, զապթիյէ Թէվգիֆխանէսինտէ մէվգուֆ օլան 300 գատար Արնավուտըն տիւնքի բէնճէյնպիհ կիւնի մաղհարը աֆվը Սէնիյէ օլտուգլարընտան, պունլարըն էմրը Թախլիսէսի իչիւն Շէհր էմինի Մաղհար բաշա վէ իսթինաֆ միւտտաբի ումումիսի Լաթիֆ պէյ էֆէնտի վէ Ալիյէ միւֆէթթիշի Շէֆիգ պէյ էֆէնտի վէ Սթանպօլ բօլիս միւտիրի Ակահ էֆէնտի հաղարաթը հազրը օլարագ, թարաֆլարընտան հիւքմը իրատէի Սէնիյէ մահպուսինը մէրգումունէ Թէպլիղ ու Թէպշիր պուլրուլմըշ վէ օնըն իւզէրինէ ճիւմէսի թարաֆընտան «Բատիշահըմ չօղ եաշա» տուսի վաճիպ իւլ էտասը իյֆա օլունմուշ վէ պինանէն ալէյհ քէնտիյէրի տախի հէման վաբօրա պիրիր քեազ Սէլանիք թարիգի իլէ մէմլէքէթլերինէ իզամ դէլբնմըշ տըր։

(Ճ. Հաճոյէ)

Վէֆէրն մալիսմաթընա կէօրէ իսէ, մէրգումարտան պուրատա քէֆալէթ վէրէնլէրին հէման թախլիյէ սէպիլլերի վէ վերէմեէնլէրին Սէլանիքտէ քէֆալէթէ բաղթը իրատէ պուլրուլմուշ տըր։

—Սօֆիատան Ֆիլիպէյէ չէքիլէն պիր թէլէկրաֆա նազարէն, Պուլկարիսթան հիւքիւմէթի իւչ կազէթաճըյը մէմալիքինէն իսրաճ իթմէյէ մէճպուր օլմուշ տըր։ Պունլար՝ Պուլկարի կազէթասընը միւտիրի Մ. Իսքէնտէր իլէ Բուսիա թէպասընտան Մ. Կոլովին վէ Մ. Բօբով օլուպ, տէրհալ Պուլկարիսթանը թէրք իթմէք էմրինի ալմը իյլէմիշլէր տիր։

Մալիւմ օլտըղը վէճճ իլէ Մ. Իսքէնտէր պունտան ագտէմ Տէրսաատէթտէ Բոլշէվիկ նամը իլէ պիր մէզահ կազէթասը նէշր իթմիշ տիր։

ՊԱՀՐԻ ԲԱՇԸ

Տիւնքի Սնոմպո-ը տա պէր վէճճը աթի օգունմըշ տըր։

«Իշիթտիյիմիզէ կէօրէ, Պահրի բաշա մատտէսինտէ Շուրաի-Տէվլէթ մուհաքէմանթ տարէսի թարաֆընտան իթթիխազ օլունան ուսուլը մուհաքէմէյէ, վէ խուսուսիլէ տարէի մէզքիւրէ հէյէթը իթհամիյէսինին սուբէթը թէշէբբիւսինէ տարը պազը իթիրազտա վուգու կէլմիշ տիր։»

Սնոմպո-ը ինչպու ֆրգրասը՝ Պահրի բաշանը սէպիլի թախլիյէ օլընտըղընա տարը պիր իքի կիւնտէն պէրու պէյն էլ խալգ տէվրան իտէն պիր բիվայէթտէն նէչէթ իթմիշ վէ հաթթա տունքի ՄէՀրէօ տախի պու բիվայէթի զիքը իթմիշ իսէ տէ, պիզիմ ալտըղըմըզ մալիւմաթա կէօրէ, միւշարէյէյհ էլան թահրը թէվգիֆտ տիր։

* * *

Պահրի բաշանը թէվգիֆինտէն ագտէմ Շուրաի Տէվլէթտէ վուգու պուլան պիր իսթինթագընա տարը կազէթալարը պունտան էվվէլ եազտըղը պիր հավատտիսի երինէ կազէթալար վասէթասը իլէ թէզզիպ իտէն Շուրաի Տէվլէթի մուհաքէմաթ տարէսի միւսթանթիգի Հիքմէթ պէյ իլէ անրն ամիրի օլան իսթինաֆ միւտտաաիի ումումիսի Իզզէթ պէյ վէ երինէ Շուրաի Տէվլէթի մուհաքէմաթ տարէսի պիտտաէթ շիւպէսի միւտտաաիի ումումիսի Մէտտանի էֆ. էվվէլքի կիւն էօլլէնտէն սոնրա էմիը Ալի միճիպինճէ մէմուրիյէթլերինտէն ապլ օլունմուշլար տըր։

ՐԷՍՄԻ

Տէրսաատէթճէ պազը ումուրը խայրիյէյէ սարֆ իտիլմէք իւզրէ էհալի թարաֆընտան թէրթիպ վէ նէշր իտիմէքտէ պուլունան իանէ պիլէթլէրինին թէէմմը թիյէ նէգարէթը պէհիրիսինտէն ումուգու պուլան իչար իւզրէնէ Շուրաի Տէվլէթ թանզիմաթ տարէսինտէն գալէմէ ալընան մաղպաթա մէճլիսը մախսուսը միւքէլլաա լէտէլ միւթալէա, մէալինտէն միւսթէպան օլտուղու վէճհիլէ, իանէ պիլէթլէրինտէն հասըլ օլաճագ մէպալիղին ինչա վէ թամիր իտիլճէք գապրաթ (մէզարլար) մէսարիֆի իլէ միւթէնասիպ օլուպ օլմասրիֆի իլէ միւթէնասիպ օլուպ օլմասրընընն էվվէլ էմրտէ տարէրի արտէսինճէ թէտգիգի պիլա բուսիաթ իանէ ճէմինտէ մէյհուզ օլան վէ նէզարէթը միւշարէյէյհաճա պէյան իտիլէն սուի իսթիմալաթն մէնը վուգուրը մուճիպ օլաճաղընտան, մէնաֆիի ումումա արտ մուէսսէսաթը խայրիյէյէ սարֆ իտիլմէք իւզրէ պէյն էլէհալի իանէի նագտիյէ ճէմի իչին պիլէթլէր թերթիպ վէ նէշրի արզու օլընտըղը հալտէ, էվվէլ էմտէ միթալիգ օլտուղալրը տարէրէլերինէ միւրաճաաթլա, բուսիաթը ըհսմիյէ իսթիհսալ վէ հէր պիլէթէ ճէմի գարարլաշտըրըլան իանէ մըգտարընը տերճ օլունմասընը վէ հասրլ օլաճագ մէպալիղին մա վազալէյհինէ սարֆը զրմընտա տէվարճէ տիգգաթը միւթէմամիյէ իճրասը թէզէքքիր օլունուպ, պու սուրէթ միւնասիպ վէ մուվաֆիգը մասլահաթ կէօրիւնմէսինէ, միւճիպինճէ իճրաի իճազընը տէվարը միւթէալլիգէսինէ իշար վէ նէզարէթը միշշարէյէյհայա տա մալիւմաթ վերիլմիշ օլմազլա, իլանը քէյֆիյէթէ իպթիտար գըլընընը։

ԱԶԳԱՅԻՆ

Պիր վագէթտան պէրու թերթիպաթը յա ուղրաշըլմագտա օլան վէ մունթազամ պիր սուրէթտէ իճրասընա չալըշըլան Ազգանուէր Հայուհեաց Ընկերութիւնը պալօսը տիւն ազշամ Պէյօղլունտա Թէատրօի ճէպիտտէ իճրա օլունարագ զիւքիւր ունիատէն պիր խայլի էհալի հազրը պուլունմուշ տըր։

Մէզքիւր թէատրօ՝ պիր սուրէթը նէֆիսէտէ թէզելին իտիլմիշ օլուպ, չէնասրտա այրըճա գօմիթէ ազասը պուլունան միհթերէմ գատընլարա հասը ու թախսիս իտիլէրէք, կիրանպէհա խայրլար իլէ տօնատրըմը, իւզէրինէ բէնկերթիւլէն գուպպէ չէքիլտիկ էօրթիւ չէքիմիշ, վէ էօնտէքի չէպէքի բարմագլըղը օրթասընտա մէվզու չիչէք պուլէթլէրի արասընտան վագթ վագթ էլէթթրիգ ըշրը բարլատրլարագ, տիկէր եիւզէրճէ կազլարա զայէթլէ ֆագ պիր սուրէթտէ պալօյա պիր բէշնագը ֆէվգէլատ վէրիմէքտէ պուլունմուշ տըր։

Կէճէ սաաթ 4 ½ տա պալօ քիչատ օլունըպ, մասքէլէր բէյտէր բէյ վիրուտ իթմիշ, վէ ազ վագթտան պէօյիւք սալն բագգասա վէ բագգասէլէրէ մայամալ օլարագ, ըօճարատա տա միւթէպէր ֆամիլեալար իպրազը բուրճ ճէմալ իթմէյէ պաշլամըշլար տըր։

Ցաաթ 3տէ տանս գումանտասը վէրիլիպ, մուզիգա՝ պիրինճի վալցը թէրէննիւմէ պէտ իտինճէ, տամա վէ գավալիէլէր քէմալը շէվգ ու խահիշլէ եէքտիկէրինի տէրտուշ իտէրէք իճրաի բագս էյլէմիշլէր տիր։

Արասը չօգ կէչմէքտիդին, մէզքիւր պալօյը թահրը հըմայէսինէ ալմագա հիմմէթ պուլուրան Տէրսաատէթ Ֆրանսըզ սէֆիրինին զէվճէսի Մարքիզ տը Նօայլ իլէ սէֆիրը միւշարէյէյհ վէ քէրիմէի միւհթէրէմէյէրի՝ տիկգը պազը սէֆարէթհանէ մէմուրինի իլէ պէրապէր պալօյը թէշրիֆ իտէրէք, քէնտիսէրինէ թախսիս իտիլմիշ օլան պէօյիւք լօճայա տուխուլ էյլէտիքլէրինինէ, մուզիգա Ֆրանսըզ մարշը օլան Մարսէյէզ նազմէսինի թէրէննիւմէ հիմմին գուտումէրինի վասէֆատ ահէնքլէ պալօ թարաֆընտան թէպրիք իթմիշ տիր։

Մուախսէրէն Մատամ Մարքիզ տը Նօայլ իլէ զէվճ վէ քէրիմէսի չէնայը թէշրիֆ իլէ, օրատա գումիթէ ազասը միհթերէմ գատընլարա վիգիթա վէրմիշլէր, վէ քէմալը իզզ ու իհթիրամա գապուլ օլունուպ, հէբսի իլէ այրը այրը միւքեալէմէ վէ պէյանը մէմնունէթ իթտիքտէն սոնրա, եէնէ լօճայարընա ավտէթ իթմիշլէր, վէ պիր միւտտէթ տահա սէյր ու թէֆէրրիճ իլէ սաաթ 6 պուչուգ բատտէյէրինտէ պալօտան միւֆարէգաթ էյլէմիշլէր տիր։

Իշպու պալօտա կէրէք միլլէթիմիզտէն վէ կէրէք էճանիպատէն պիր խայլի միւթէպէր ֆամիլեալար հազրը պուլունուպ, պունլարտան պաղլարը տախի չէնատաքի գումիթէ գատընարընա վիգիթալար վէրէրէք, նիսֆանը մումանիյէհիա թարաֆընտան լարդ օլան հիւրմէթ ու թագիմլէ գապուլ օլունմըշլար տըր։

Թարիֆէ հաճէթ օլմատըղը վէճհլէ բագպար սապահա գատար տէվամ իտուպ, քէմալը հուզուր ու իսթիրահաթլա իճրաի դէվգ ու սէֆա խտիրմիշ, վէ մէշհուտ օլան ինթիզամտան հէր քէս մէմնուն օլարագ շաֆագլա պէրապէր պալօյա վէտտա իթմիշ տիր։

—

Պէյօղլունտա Բանկալթիտէ վագը էրմէնի Գաթօլիք Մ. Ցակոբ խասսախանէսի մէնֆաաթընա օլարագ 15 կիւնէ գատար խասսաի օրտուի Հիւմայուն միւշիրի Բէուֆ բաշա հազրէթլերինին թահրը հիմայէսինտէ պիր պալօ վերիլճէյի իշիտիլմիշ տիր։

—

Ցնտես. Խորհուրդ՝ բաիթախթրն պիլճիմէ թաղ. խորհուրդլարընա պիր շրջաբերական իրսալ իլէ, 1883—81 պիւտժէլերինի պէրաի թաստիգ բաթրիգխանէյէ կէօնտէրմէյէրինի թէնպիհ իթմէյէ գարար վէրմիշ տիր։

—

Մաէլմէհնունիյէ իշիթտիկիմիզէ կէօրէ, Հոյնդ+ կազէթասը՝ քէնտի էվվէլքի հիւքմ ու ֆիյաթըյա եագընտա եէնիտէն նէշր օլունմաղա պաշլայաճագ տըր։

—

ՄԷՀԱՔԻՄ

Պու սերլէվհա իլէ միլլէթիմիզ տավա վէքիլլէրինտէն Միհրան Պեարսեան էֆէնտի Թարաֆըն-ման կէօնտէրիլէն աթիտէքի պէնտին տէրճինէ միսարաթ ի-տէրիզ.

Այէսինտէ եաշամագտա պու-լունտուղումուզ միլլիմիզին թէ-բագգէյաթ վէ մէնֆիիինէ տաիր օլան մէվատտ հագգընտա սէօզ սէօյլէմէք սըրասը կէլտիրմէճէ, էր-պապը տըգգաթ պունտան գա-յընմայարագ միճէրրէտ ալէա-գատար օյտուղու վազիֆէսի իգ-թիզասընճա, սէօյլեյէճէք սէօ-զինիւ վասըթաի մաթպուաթ-լա իլան վէ պէյան, վէ օլ պապ-տէ մէրճիինին նաղարը տիգգա-թընը տավէթէ գէյամ իտէր գաիտէի քիւլլիէսինէ թէվֆի-գան, աճիզլէրի տաիի վագթը իլէ նիւխանէտ գրաաթ պույ-ռուլան խաթթը Հիւմայունուն վէ տահա տօղռուսու Տէսթուրը ա-լէմտան օլան Թանզիմաթ թարի-խինին էբէյիճէ ատամ ալմըշ օլ-տըղընը կէօրտիւճէճ, մէհաքիմ հագգընտա սէօզ սէօյլէմէնին սը-բասը կէրմիշ օլտըղընը ֆարդ վէ հըսս իտէրէք, օլ պապտէ պիր գաշ սէօզ սէօյլէմէք իսթէրիմ։

Մայիմ տիր քի, հէր գանղը պիր չէյին հինը թէէսիսինտէ սատէ վէ սիւպիւքպար օլուպ, թէարիճէն իհթիյաճաթը արթա-ճաղը կիպի, մէհաքիմին տախի զէմանը թէչիլինտէ սատէ պիր հալտէ օլուպ, կիտերէք իհթի-յաճաթը արթմշ վէ արթաբգճա հասպէլ զէման աղ չօգ չարէսինէ պագըմշ իսէ տէ, վագթ ու զէ-մանը իլէ գանուն վէ հուգուգ մէքթէպլէրի օլմատըղը ճիհէթլէ լայըգլը հաքիմէր եէթիշտիրիլէ-մէմիշ վէ անճագ սըրֆ ամէլի-յաթլա իքթիֆա իտիրմիշ օլտը-ղընտան, իսթիգպալ իչիւն բէք տէ մունթազամ մահքէմէլէր հա-զըր իտիլէմէմիշ տիր։

Զիմամը իտարէի մէհաքիմ հա-քիմլէրին եէտինտէ պուլունմասը ումուրը թապիիյէտէն օլմաղլա, [illegible] վէ իշլէրին միհվէրը լայըգընտա ճէրէյան իթմէսի խուսուսը՝ էվվել էմրտէ գանունչինաս վէ իշլիւ-զար հաքիմլէրին վիճուտընա, վէ անլէրին մէնչէի զուհուրլարը տա-խի միքէմմէլ հուգուգ մէք-թէպլէրինին թէէսսիսի խուսու-սունա մէնութ վէ միսթէվագգիֆ տըր, վէ իշթէ պու սէպէպ վէ հիքմէթէ մէպնի տիր քի, վէլի-նիյմէթը պիմիննէթիմիզ Բատիշա-հը մէարիֆքերվէր Ազատիւ Համիտ խանը Սանի էֆէնտիմիզ հազրէթ-լերի ըղուը ճիւլուսը մեյմէնէթ մե-նուսը Հիւմայունլարընտան պէրի, նազարը Շահանէլէրինի օ նոգ-թաի միհիմմէ իւզերինէ չէվի-ըրէք, պիհագգընի մէքթէպլէր եէթիշտիրմէք իչիւն ըուզ ու չէպ սայ ու իգտամ պուլուրմագտա օլտըգլարը ուլունը իֆթիխարլա մէշհուտ վէ նիւմայան տըր։

Մա մաֆիհի մէքթէպլէրին վը-բէճէյի մահսուլա տէկին, մէհա-քիմը հազրընին ահվալը թէէս-սիֆ իշթիմայի ըսլահընը պիր թարաֆա պըրագմագ տա նէֆս իւլ էմրէ մուվաֆրգ օլմայաճա-ղը կիպի, հէր պիր իրատէլերի թէպալարընը ըէֆահ վէ սաա-տէթի արզուսինտէ պուլունան մագսէտը Բատիշահիյէ տախի մուղայիր տիր։

Մէհաքիմ քի մէսալիհի ամմէ-յի ըույէթ վէ ֆասլա պիր մա-գամը մախսուս տըր. մէհաքիմ քի էվրագը միսթէտիյաթ վէ մէ-թալիպաթը նասը խըֆզ ու տարա պիր մէմնը մաարուֆ տըր. վէ էլհասլ մէհաքիմ քի ատալէթ վէ հագգանիյէթը մէքթումէի ըզհար ու իֆշայէ պիր վասէթաի մուգատտէսէ տիր, պինանէն ա-լէյհ անըն հալը հազրըտէ պը-բագգըմասը գաթան ճայիզ տէյիլ տիր։

Հէր հանկը պիր չէյին իճրաաբ-նա մախսուս օլան պինանընն հալ ու վաղիյէթի՝ օ չէյին տերէճէի մահիյէթ վէ էհէմմիյէթինէ միւ-թենասիպ օլմասը ջարթ վէ էլ-զէմ օլուպ. եօգսա օ չէյ հագ-գընտա պէքլէնիլէն հասիյէթ վէ ճիթիպարընն տերէճէսի էնդարը ամմէտէ տուն վէ գայիճ պիր հա-լէ տիւլերէք, մէմուլ օլունան սէմերէ վէ ֆահտէնին զայ օլա-ճաղը շիպգհէսիզ տիր։

Մահքէմէլերին ըսլահընա թէ-չէպգիւս օլունտըղընտա, էվվէլա նէրտիպանլարտան պաշլայըպ, տիվանխանէ վէ միւհթաճը թէր-միմ օլան օտալար վէ ապտէսթ-խանէլերէ գատար թամիր վէ թաթհիր իտիլմէլի տիր. վէ մահ-քէմէլերին պուրնու տիպինտէ պուլունուպ վէգար վէ թէմքի-նինի իիսալ իտէն պիր թագըմ սաթրճըլար գալտրբրլարագ, միւ-[illegible] տըր. վէլ հասլ բէսէնտի ումու-միյի ճալիպ սուրէթտէ ըսլահ ի-տիլմէլի տիր։

Տէվայիրը մէհաքիմին չէքլ ու սուրէթինի հիւսնիւ պիր հալէ գօյաճագ թամիրաթ վէ թէֆրի-ղաթ բէք պէօյուք քիւլֆէթ վէ մէսալիֆաթա միւհթաճ տէյիլ տիր, զիրա էպնիէէի պէյթիյէ կիպի պիր թագըմ թէէեինաթ վէ մէֆրուղաթը զահիրէյ լիւ-ղումը եօգ տըր։

Իմթէ պէր վէճճը մաարուղ թամիրաթ վէ թաթհիրաթ իճրա գըլընտըգտան վէ տէվայիրը մէ-հաքիմին հագիգաթէն պիր սու-ըրէթը մէմտուհայա գօնուլմուշ օլտուղու կէօրիւլտիքտէն սօնրա, սըրա իշ կէօրմէք վէ իշ չըգարմագ մէսէլէսինէ կէլմիշ օլտուղը անլաշըլըր։

Շիւպհէսիզ տիր քի մահքէմէ-լերտէ իշ կէօրմէք իչիւն հաքիմ, ազա, քէթէպէ վէ խատէմէ լա-զըմ օլտըղը կիպի, պունլարը իշ-լերինտէ մուվազզաբ վէ միւտա-վիմ կէօրէպիլմէք իչիւն տախի քէնտիլերինէ քեաֆի վէ մուն-թազամ մաաշլար վէրիլմէք լա-զըմ տըր. զայրը քեաֆի վէ զայ-ըը մունթազամ մաաշլարը օլան մահքէմէլերտէն մունթազամ իշ պէքլէմէք, միւքէմմէլ պիր իսլի-մի մէֆգուտ օլան պիր մաքինա-տէն, միւքէմմէլ պիր գուվվէթ պէքլէմէք տիմէք օլտուղու կի-պի, եօյէ պիր մաքինանըն թա-միր վէ իքմալընը եիւզ իւսթիւ պըրագմագ տախի, վէրմէքտէ օլտուղու ճիւզի պիր գուվվէթի մահվ էյլէմէք տէմէք տիր։

Վագըա մահքէմէլերէ վէ էվ-բաղ վէ մուհզիր օտալարընա պագըլաճագ օլուր իսէ, հաքիմ, ազա, քէթէպէ վէ խատէմէ վար օլտուղը վէ պունլար պիրէր իշ իլէ մէշղուլ պուլունտուղը կէօ-րիւնիւր իսէ տէ, չըգան իշլեր ի-լէ գալան իշլեր խուսուսը իլէ մահքէմէի թէմեիզտէ հիսապ օլու-նուր իսէ, պիթէն վէ չըգան իշ-լերին հիչ մէսապէսինտէ օլտուղը անլաշըլըր։

Գեաֆի վէ մունթազամ մաաշը օլան հանկի պիր իտարէ հէյ-թինին միւքէյլէֆ օլտուղը վա-զիֆէսինի թէմամը թէմամընա իյֆա իթմէսի թապիի վէ մէճ-պուրի օլտըղը կիպի, պունըն աք-սի օլան պիր իտարէնին վազի-ֆէտտ գուսուր իտեճէյի տախի էմրը զարուրի տիր։

Իհթիյաճաթլարը մէնզիլէսին-տէ օլան զարուրէթին տէֆ ու ըէֆինտտ իսէ իյֆաի հիւսնիւ վազիֆէ իթմէք, եանի վագթը ի-լէ իհզար չըգարմագ, մուհաքէմ իթմէք, գարար վերմէք, (ալէլ խուսուս մահքէմէի թէմեիզտէ) [illegible] վէ իլամլար թէպեիզ էյլէմէք չէվգ ու զարէթի տտտէթ իտեճէ-յինտէն, վէ հիյնի սեպավէթլէ-րինտէն պերի հիքիմէթ գա-բուլարընտա ալըշմըշ վէ պէօյիւ-միշ օլան մեմուրիյէթլերինի թերք իլէ տի-կեր պիր իշ սիւիւք իթմէյե-ճէքլերինտէն, հեր նէ օլուր իսէ տէ օլսուն քեաֆի վէ մունթա-զամ մաաշլար վերիլմէք չարէսի-նէ պագըլմասը եհէմմ վէ էլզէմ տիր։

Պաղը վիլայաթըն հասըլաթը, մեմուրիյինին մաաշաթընա թախսիս պույրուլաճաղը կէչէնլէրտէ կա-զէթայարտա կէօրիւլմիւշ իտի. լաքին չիմտիյէ գատտար հիչ պիր չէյ իտիլմէտի. հալպու քի պիր իտարէնին հասըլաթընը տիկեր պիր իտարէյէ հասը վէ թախսիս իթմէքտէ. միլք վէ տեվլէթճէ հիչ պիր ֆայիտէ վէ մուհասաբ-նաթ օլմատըղը չէօյլէ տուրսունս, պէլքի պիր գաթ տահա միւշքի-լաթ վէ մաղրրաթ վար տըր. ֆէնինի ուսուլը իտարէյէ մուԹա-պըգ օլմագ իչիւն հեր պիր իտա-ըէնին մաաշաթը այնը ջ իտարէ-նին վարիտաթընտան վէրիլմէք լազըմ տըր։

Պու եօլտա մաաշաթը պիր սու-ըէթը մունթազամատա վերէպիլ-մէք իչիւն, եվվելա մէհաքիմին նէ մըգտար հասըլաթը օլտուղը պիլինմէյի տիր, չունքի մեմուրին զայրը օլապիլիր քի մեատրիֆաթ հասըլաթընան զիյատե օմուշ օլսուն. պու հալտէ մեատրիֆաթ գաբատըլամայաճաղընտան, էվ-վել էմիրտէ հեր իքիսինին վեզն ու հիսապ իտիլմէսի լազըմ տըր։

Էղճիմլէ մեհաքիմին չիմտիքի հալինտէ օլան վարիտաթը մեատ-ըիֆաթընը տէֆէ ատէմը քիֆա-յէթի զանընտա պուլունմագ խաթա օլաճաղը միսիլու, մեհա-քիմտէն իշլեր վագթ ու զէմանը իլէ չըգմայա պաշլատըղընտա տախի, վարիտաթ թապիի պիր գաթ տահա արթաճաղընտան, օ հալտէ հասըլաթըն գաթ պէ գաթ ֆազլա չըգաճաղը էմրը պէտիհի տիր։

Նիւմունէ վէ թէճրիպէ օլմագ իչիւն, մեհաքիմին քէթէպէ վէ խատէմէ գըսմընճա պաղը ըսլա-լաթ իտիլին վէ պիր էյեամ պիլ-ճիւմէէ մեմուրիյին մեհաքիմին մաաշլարը մահ պէ մահ սուրէթը մունթազամէտէ վերիլին, օ վագթ կերէք սիյասի վէ կերէք մատտի տէվլէթճէ նէ տերէճէ մենֆա-աթ վէ մուհասէնաթ հասըլ օլա-ճաղը կէօրիւլիր. մեսելա կէօ-զիւ միւզ էօնիւնտէ իտիլէն պիր թագըմ սուի իսթիմալաթ վէ իսա-թիլասաթըն էօնիւ. ալընը. իշլեր [illegible] հասաղը մեսալիհ կիտիպ կէլմէք քիւլֆէթինտէն գուրթուլուր վէ մեհաքիմէ օլան էմնիյէթը գալ-պիրէլերի պիր գաթ տահա թէէյ-յիտ վէ թէճճատիտ իտերէք իշ-լեր, վէ պինանէն ալէյհ հասըլաթ չօղալըր. վէ ախզուիթալար աշը-ըը. օ վագթի հեր քէսին եիւ-զինտէ իւմիտ վէ թէպէսսիմ ալամէթլերի կէօրիւնմէյէ պաշլար։

Մէհաքիմին ըսլահընտա վէ մաաշաթըն պիր սուրէթը մուն-թազամատա վերիլմէսինտէ պու գատար ֆէվայիտ օլտուղու վէ բատիշահրմըզ վաթանէրվէր է-ֆէնտիմիզ հազրէթլերինին հեր պիր Նիյէթի Շահանէլերի պիլ-ճիւմէէ թէպատ վէ զիյրիտէթան-լերինին սատէք վէ հիւսնիւ հազրերինէ մաթուֆ վէ վիւքէյաի ֆիխամ հազարաթընն իգտա-մաթ միլթէվազիյէրի տախի օ նոգթայա միւնհասրը պուլունտը-ղը հարտէ, արթըգ հիչ պիր տա-գիգա ֆէվթ իտիլմէյերէք մէ-հաքիմին թամիր վէ ըսլահը չա-ըէսինէ պագըլմասը լիւզումա տէր.քեար վէ աշիքեար տըր։

Հէր պիր իտարէնին ըսլահը մատտէսի միճէրրէտ նազրընա մուհավիլ օլուպ, հեր պիր նա-զրը օ իտարէնին հիւսնիւ հալ վէ թէճիյէթի վազիֆէսի իլէ միւ-քէյլէֆ պուլունտըղը վէ հէնկամ-ը նէզարէթլերինտէ պիր էսերը մէմտուհ պըրագարագ։ խա-լէֆլերինէ պիր նիւմունէի հա-սէնէ իպրաղ իթմէսի լիւզումընա պագըլըրսա, հեր քէսին ըսլա-հաթը մեզքիւրէյի, ատիյէճէ իգտամաթը քէսիրէսի միսէզլէմ օլան տէվլէթլու Ատիյէ նազրը Ասիմ բաշա հազրէթլերինտէն պէքլէմէյէ հագգը օլտըղը, վէ պու հագգը նազրը միւշարէլէյ-հին տախի թէսլիմ վէ թաստիգ պուլուրաճագլարը միւսթաղնիի գայտ ու պէյան իսէ տէ, ըսլա-հաթը մեզքիւրէ իճրասը էսպա-պընն իսթիհզարը տախի, տիրա-յէթ վէ սատագաթլարը մաիւմ օլան տէվլէթլու ֆէխամէթլու Սատրազամ Սայիտ բաշա հազ-րէթլերինին հիմէմաթը ճէլիլէրի նէ միքթէվագգֆի պուլունտուղու զայրը միւնքէր տիր։

Պինանէն ալէյհ կերէք նազրը վէ կերէք սատրը մուշարէլէյ-հիւմատան, բէք եագրն վագգթ-տա ըսլահաթը մեզքիւրէ իճրա-ընա թէչէպգիւս օլունտըղը կէօ-րիւլճէճէյի թէմէննիսիլէ խաթը քէլամ իտերիմ։

Տավա վէքիլլէրինտէն
Մէհրան Պեարսեան

ՄԷՔԵԱԹԻՊ

ԻԶՄԻՐ ԵՐԵՍՓԻԽԱՆԸ ՄԷՍԷԼԷՍՍ

Իզմիր թարաֆընտան Միլլէթ մէճլիսը ումումիինտէ Երեսփոխան պուլունան Պապի Պապօեան էֆէնտինին՝ մահալը մեզքիւր Գաւառ. Երեսփ. ժողովը թարաֆրնտան աղ ու իխրաճ իտիլիպ եէրինէ Այրօ Սահակ էֆէնտինին Երեսփոխան ինթիխապ օլունտըղընը, վէ բարօրթօսը Բաթրիգխանէյէ վիւրուտ իթտիկինի, վէ ֆագաթ պէօյլէ պիր գարար Սահմանադրութիւն ահքեամընա մուղայիր օլտուղընտան, պունըն գապուլ օլունամայաճաղը ճէվապէն Ազգ. կեդր. վարչութիւն թարաֆընտան իզմիրէ եազըլտըղընը պունտան ագտէմ կապէթամըզտա իլան իթմիշ իտիք։

Պունըն իւզերինէ իզմիր գաւառ. ժողովը թարաֆընտան մեզքիւր ճէվապա ճէվապ օլարագ բաթրիգ Ամն. Տ. Ներսէս Սըրբազան հազրէթլերինէ տիկեր պիր թահրիրաթ եազըլմըշ վէ պունըն պիր սուրէթի տէ թարաֆըմզա կէօնտէրիլմիշ օլտուղընտան, պէր վէճճը աթի այնէն տէրճ օլունը.

Ամենապատիւ Սրբազան Հայր.

Ձեր Սրբազնութեան 1883 դեկտեմ. 31 թիւ և 423 համար գրութիւնն, ըստ յանձնարարութեան Ձեր՝ տեղւոյս Գաւառ. ժողովոյ ուշադրութեան յանձնեցի. և որոյ պատասխանագրի պատճէն ներկայիս կը հաղորդեմ Ձեր Սրբազնութեան։

Պարոն

Ա. Դեր. Տ. Մելքիսեդեկ Սրբազան Արքեպիսկոպոս Մուրատեան, բարեխնամ Գանձապետ Հայոց Զմիւռնիոյ։

Դեր. Սրբազան Հայր.

«Զմիւռնիոյ վիճակին Գաւառ. ժողովն իւր 45. նստին մէջ նկատողութեան առաւ Ամն. Ներսէս Սրբազանին կողմէ 31 դեկտ. 1883 թուականաւ և 423 համարաւ առ Ձերդ Սրբազնութիւն յղուած պաշտօնագիրը, որմէ իմաց կը տրուի մեզ թէ՝ կեդր. Ազգ. ժողովն պնդունելի կը նկատէ Գաւառ. ժողովոյս այն որոշումը, որուն համեմատ Մեծ. Պապի Պապօեան արձակուած է իր երեսփոխանական պաշտօնէն։

«Վիճակիս Գաւառ. ժողովն այն անակնկալելի տնօրինութեան օրինական սեպուած պատճառները և բացատրութիւնները խորհրդածութեանց և լուրջ վիճաբանութեան մը մատչն անցուցեալն և Սահմանադրութեան 69. և 70. յօդուածներուն թէ՝ տառական և թէ՝ իմաստասիրական ոգին նկատողութեան առնելէն ետք չկրցաւ կեդր. Ազգ. ժողովոյ հետ համաձայն գտնուիլ, և

«Նկատելով թէ Սահմանադրութեան մէջ չկայ յօդուած մը՝ որմէ Գաւառ. ընդհանուր ժողով մ՝արգիլուի իր ընտրած երեսփոխանը հրաժարեցնելու՝ երբ դադրի անոր վրայ վստահութիւն ունենալ է։

«Նկատելով թէ՝ վիճակի մը կողմէ ընտրուած երեսփոխան մը որքան ալ ընդհանուր Ազգին երեսփոխանը նկատուի, իր երեսփոխանական աթոռը կը պարտաւորի միմիայն զինքը ընտրող և այս աթոռը իրեն շնորհող գաւառին և չէ թէ կեդր. Ազգ. ժողովին, և հետևաբար կը պարտաւորի նաև ոչ միայն ընդհանրապէս Ազգին՝ այլ նաև մասնաւորապէս զինքն ընտրող վիճակին

ԼԱՆԷԹԼԻ ԳԸԶ

(Մ-ԷԼԼԷԹ) ԷՄԻԼ ՐԻԵՊՈՒՐԳ

Թ.

ՊԻԶԱՐԷ ԼԻԻՍԻԼ

(1937 Ն-Գրօտ գէվմ)

—Պէն սապահ էրքէն չըգաճաղըմ, տէվամ իթտի Ժան Ըընօ, կիտիպ չիֆթլիքտէն պիր քիւֆէ եէյէճէք ալաճաղըմ, պիրլիքտէ թաամ իտէճէյիզ։

Պիչարէ գատընը օրմուշ տուտագլարը իւզերինտէ թաթը պիր թէ-պէսիւմին կէօրիւնիւպ զայլ օլմասը պիր օլտու։

—Եարըն պէնի պիւսկիթիւն սաթին կէօրէճէքսինիզ, տէտի Լիւսիլ. պանա վատ իթարիկինիզ պէօյիւք սէվինճէ հազրլանաճաղըմ. լաքին պիր գաշ սաաթ բահաթ իտուպ քէնարիմ թօբլամալըյըմ։

Պատէհու Լիւսիլ էլինի Ըընօյա ուղաթըպ իլավէթէն տէտի.

—Եարըն կէօրիւշէլիմ, Ժան Ըընօ, եարըն կէօրիւշէլիմ։

Պունը տիյէրէք պիրպիրինէն այրըլտըլար։

Ժան Ըընօ բուպալարը չօպանըն եաթաղը իւզերինէ աթըլար։

Պիչարէ Լիւսիլ՝ օտանըն օրթասընտա տիզ չէօքիւպ պաչընը էօնիւնէ ա-սարագ վէ էլլէրինի պիրպիրինէ պաղլայարագ տուվա իթտի։

Ժ.

ՃԱՍՈՒՍ ԳԸԶ

Սապահ ալաֆրանկա սաաթ պիրտէ, Ժան Ըընօ տէրին պիր ույգուտա պուլունուպ, Լիւսիլ տէ գանտիլի հէնուզ սէօնտիւրմիշ իտի։ Լաքին մէր-գումէ գատըն՝ Ժան Ըընօ կիպի բուպալարընը չըգարմագսըզըն եաթաղըն իւզերինէ աթըլտըղը էսնատէ, կէճէնին հավասընը ալմաղա արզու իտէրէք, բէնչէրէյի աչըպ գանտալարը էօթէյէ իրթիվէրտի։

Լիւսիլ՝ ուղուն ուղուն նէֆէս ալմաղա վէ քեանիանթը սէյր ու թէմաշա իթմէյէ պաշլայըպ, թաթլը պիր բույայէ տալը վէ բէյտէրբէյ պիր նէվի հայբէթ ու խայալաթէ սիւշար օլտու։ Լիւսիլ էբէյիճէ վագթ պու հալտէ գալը։

Պիր տէ նակէհան պիր այագ սէսի իշիտիլիպ, օրթալըղըն սիւքիւթ ու սիւքիւնէթի պօզուլընճա, Լիւսիլ պիրտէն պիրէ պիր հըզ իլէ կէրի աթըլը. լաքին գօրգաճագ պիր չէյի օլմատըղընը անիտէ խաթրընա կէթիրէրէք, եի-նէ բէնչէրէյէ եագլաշըպ գուլագ գապարթը։

Լիւսիլ տահա եագընն երնէ այագ սէսինի իշիտիպ, պատէհու իշպու ա-յագ սէսի քէսիլէրէք, պիր բըսըլթը իշիտիլմէյէ պաշլատըգտա, մէրգումէ գատընն«Կէճէնին պու վագթինտէ ճաապա քի՞մ օլապիլիր» տիյէ քէնտի քէն-տինէ սիվալ իտուպ, իշէրիսինտէն տէ «Բարիզէլէր տիր» տէյու պիր ճէվապ ալաը։

Լիւսիլ անլատը քի պու իքի կէճէ սէրսէրիլէրի՝ կէլմիշ պաղչէնին էթրա-ֆընտաքի եիւքսէք վէ սըդ չիթին արգասընտա տուրմուշլար իտի։ Լաքին սահիհէն պունլար Բարիզլիքի՞ մի իտի ճաապա։ Ֆագաթ հեր նէ տէ օլսա, Լիւսիլէն պիր գաշ սաաթ էօթէտէ պիրպիրիյէ գօնուշսուն օ իքի էշտաս՝ չօ-պանըն էվինտէ պիրի պուլունտըղընը էլպէթթէ պիլմէզլէր իտի։

Լիւսիլ պունտան էվվել պիր քէրրէ տահա պու իքի խըսրմարընընն միւ-քեալէմէսինի իշիթմիշ օլտըղընտան, պունլարըն նէլէր եաբմաղա միւգթէ-տիր օլտուղլարընը պիլիր իտի։

—Եկէր օնլար իսէլէր, տէտի Լիւսիլ քէնտի քէնտինէ, չիւպհէսիզ եէնի պիր ֆէսատ գուրմագտա օլմալը տըրլար։

Լաքին չիթին արգասընտա օթուրմըշ օլտըգլարը միւհթէմիլ օլան օ իքի շալտա ալշագ պիր սէս իլէ գօնուշմագտա օլտըգլարընտան, Լիւսիլ հիչ օր-մազտա պիր գաշ քէլիմէ անլամաղա չօգ ճաճտ իթմէքտէ իտի իսէ տէ, հիչ պիր չէյ իշիտմէյօր իտի։

Լիւսիլ պիր սրա բէնչէրէտէն պաղչէյէ աթլամագ նիյէթինտէ պուլուն-տը իսէ տէ, մէգթիւր բէնչէրէ եէրտէն իքի մէթրօ գատար եիւքսէք օլտը-ղընտան, սէս չըգարմագսըզըն եէրէ աթլայապիլմէսի միւմքինսիզ օլմաղլա, ճիւզի պիրդ սէս չըգտըգտա, եշխասը մէրգումէնին գաշճաղը տէքքեար պու-լունմագտա, վէ Լիւսիլ իսէ պունը հիչ իսթէմմէքտէ իտի։

Օտտ գիֆիր կիտի գարանլըգ իտի իսէ տէ, Լիւսիլ մէգքիր օտայը չօգ-տան պէրու թանըմագտա օլուպ, գաբուսընն նէ թարաֆտա օլտըղընը ու-նութմամըշ օլտըղընտան, գաբուսը չաբուգ պուլտու վէ իւզերինտէ պուլու-նան սնսախթարը ուսուլճամըգ չէֆիրիպ գաբուսը արալըգ իթտի վէ օ աբա-լըգտան սիգիլլիպ պաղչէյէ էնտի։

Իքի սէրսէրիլէր իսէ պիրի քէնտիլերինի կէօզէթմէքտէ օլտըղընը խաթր ու խայալլերինտէն պիլէ կէչիրմէտիքլերինտէն, հիչ պիր չէյ իչիթմէմիշլեր իտի։

Լիւսիլ՝ նէֆէսինի թութարագ վէ եէրէ ուտուլ ուտուլ պատարագ աղըր աղըր իլերիյէ տօղրու կիթտի, վէ չիթին եանընա վարընճա օթըն իչինտէ կէօմիւլտիւ եաթտը։

Կէճէ սաաթ օն պիր բատէլէրինտէ Ժան Ըընօ՝ Սապէօզ ըրմաղընըն քէնարընտա եաթըպ Մէրլէն սէլիֆինէքի խօրթլաղընն չըգմասընա պէքլէմէք-տէ, վէ չիթիլիքտէ տէ հեր քէս ույույա տուրմագտա իքէն, կիւզել Ֆրան-սուանընն ճաասուսը Ժէրթրիւտ նամ գըզ՝ օտասընտան չըգըպ, Ֆրանսուա իլէ կէօրիւշէճէկի մահալէ գօշմուշ կիթմիշ իտի։

Ֆրանսուա Բարիզէ՝ էբէյիճէ պէքլէմիշ օլտըղընտան, ճանը սըգըլարագ սէրի պիր թարգտա սիւալ իթտի.

—Նի՞չիւն պէօյլէ կէճ կէլտին։

—Գապահաթ պէնիմ տէյիլ, ճէվապ վերտի Ժէրթրիւտ, սաաթ օնտա եաթարլար։

—Ա՛, օ պաչգա։ Սէօյլօնտա ֆէվգէլատէ պիր չէ՞յ մի օլտու։

—Խա՛յր։ Լաքին եէնի հավատիս վար։

—Սէօյլէ, չաբուգ սէօյլէ։

—Պագընը էվվելա նիչիւն հեր քէս կէճ եաթտը. եարըն Ս. Բիէր եօրթուսը օլտըղընտան, թաամտան սօնդրա էֆէնտի՝ մահգէնտէն չարաղ չըգաբ թըպ, ուֆագ պիր չէնգիք ֆէքրա իթտիրտի։

—Մ. Բուվնայա իքրամէն, տէտի Ֆրանսուա ճաայիպ պիր սէսա իլէ։

—Մատամաղէ տէ թիւրքի սէօյլէտի։

Բարիզէ՝ տուտագընտա մէնհուս պիր թէպէսսիմ կէօսթէրէրէք, պիր նէվի հիտտէթ ու զազապլա տէտի.

(ՏԵԼԵ-4)

շահերը պաշտպանելու և այս պարտաւորութենէ արտադրուող պատասխանատուութեան ներքև գտնուելու.

«Նկատելով թէ՝ գաւառներէն և Դ. Պոլսոյ թաղերէն ընտրուած երեսփոխանաց հինգերորդ մասը երկու տարին անգամ մը փոխել և նորոգելու, կանոնադրութիւն՝ որուն շնորհիւ միայն գաւառիս վաղեմի երեսփոխանը կրցած է պաշտօն վարել, մինչև 1883 Նոյեմ. 23, և որուն պատճառաւ գաւառիս ընդհանուր ժողովը որ «ազգային գործոց համար արդարարութեամբը, ուղղութեամբը և ազգասիրութեամբը» իւր յարգը և համարումը վայելող երեսփոխան մի ընտրելու իրաւունքէն զրկուած է.

«Նկատելով թէ՝ այժմեայ Ազգ. Ժողովը Սահմանադրութեան 69. յօդուածին կիրառութիւնը անտես ընելով իր հաւաքական և մէն մի երեսփոխանին անհատական պաշտօնավարութեան չէ թէ տասնամեայ՝ այլ յաւիտենական շրջան մը տուած է և այսպէս մոռցած իր ամէն ընտրողաց իրաւունքը, որ է՝ Ազգին այժմեայ յառաջադիմութեան, և 70. յօդուածի տրամադրութեան պահանջմանց համապատասխանողնոր երեսփոխաններ ընտրել.

«Նկատելով թէ՝ Մեծ. Պապի Պապօեանի երեսփոխանութենէն արձակման խնդիրը չէ թէ միջազգէպ մ'է, ինչպէս կարծուեր է պաշտօնագրին մէջ, այլ ամբողջ գաւառի մը Հայոց օրինաւոր ներկայացուցիչներուն կողմէն համահաճ հաւանութեամբ և անդառնալի կերպով տրուած որոշում մի՝ որ վիճակիս ընդհանուր շահուց կը պատկանի.

«Նկատելով թէ՝ այս որոշումը հետևանք է Գաւառական Ժողովոյ մէջ տրուած անվստահութեան քուէի մը, որուն պատճառները յայտնել խոհեմութիւն չենք համարիր, քանի որ անոնց յայտնութիւնը կրնայ անախորժ հետևութիւններ ունենալ վիճակիս վաղեմի երեսփոխանին նկատմամբ.

«Նկատելով թէ՝ Ազգային ժողովոյ Ատենական կանոնագրութիւնն անոր ներքին բարեկարգութեան, ժողովականաց կազմակերպութեան և վիճաբանութեանց օրինաւորութեան կը վերաբերի միայն, և չէ թէ Գաւառ. Ժողովին իրաւանց, և վստահ ըլլալով թէ Ազգ. Ընդհ. Ժողովը իր արդարասիրութեան և խաղաղասիրութեան հաւատիքը պիտի տայ, ոչ ևս վարանելով գործադրելու այս արդար և օրինաւոր որոշումը,

«Զմիւռնիոյ Գաւառ. Ժողովը նախ կ'խնդրէ Ձեր Սրբազնութենէ որ հաճիք ծանուցանելու ձեռնհաս իշխանութեան թէ՝ Պ. Պապի Պապօեան 1883 Նոյեմ. 23էն ի վեր դադրած է վիճակիս երեսփոխանն ըլլալէ, և թէ՝ եթէ Ազգ. Ժողովը շարունակէ նկատել զնա իբր երեսփոխան ըստ Սահմանադրութեանց ապօրինաւորութեամբ և անվաւերութեամբ արատաւած պիտի նկատուին Ազգ. Ժողովին մէջ այսուհետև տրուելիք որոշումները եթէ երբէք անոնց քուէարկութեան մասնակցի պաշտօնէն արձակուած երեսփոխան մի. մասնակցութիւն՝ որ բոլորովին անհաւատալի է. երկրորդ՝ խորին ցաւ կ'զգայ տեսնելով թէ Ամեն. Տ. Ներսէս Սրբազան յիշեալ պաշտօնագրին ներքև իբր ստորագրութիւն իր անունն միայն դրած է՝ փիխանակ զայն ստորագրելու իբրև Պատրիարք Կ. Պոլսոյ»։

Մնամք խորին յարգանօք

Ի Դիմաց Գաւառ. Ժող. Զմիւռնիոյ
Փոխ. Ցտենդպիր Ատենապետ
Ս. Պողոսեան Գրիգոր Զիլինկիրեան

14 Յունվ. 1884

Իզմիր

Զսոյն զայս պատասխանագիր Գաւառ. Ժողովոյ տեղւոյս Հաղորդեմ Ձերդ Սրբազնութեան առ ի տնօրինել զարժանն, և

Մնամ
Որդիական խոնարհութեամբ
Աղուանդ Զիլոնիոյ

ԱՏԱՐԱՁԱՐ

Խմբագրապետ Տէր,

Կը խնդրեմ որ եթէ արժան դատիք, բարեհաճիք Ձեր ազգօգուտ թերթի մի անկիւնը զետեղել հետևեալ յոդուածս. այնպիսի ժամանակի մը մէջ յորում ի մեզ մանաւանդ ի գաւառս տնտեսագիտական սկզբունք ծաւալ գտած չը լինելով դժբաղդաբար, թուի թէ բոլորովին անօգուտ չը լինիր սորա հրատարակութիւնն.

Ընդունեցէք խմբագիր Տէր, կանխաւ խորին շնորհակալիք.

Մնամ խորին յարգանօք
Պ. Ե. Ճինճկեանեան

1884 յունվար 18

Նիկոմիդիա

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ ԱՌ

ՎՇՏԱՀԱՐ ԱՏԱՐԱՁԱՐՑԻՍ

83 դեկտ. 26ի գիշերոյ Գ. պահն մի աղետալի պահ եղաւ Ձեզ համար, ո՛ Ատարազարցիք.

Այդ պահի մէջ լափ տուիք ձեր գանձերն անողոք հրդեհին, բազումք ի ձէնջ արտասուեցին ծածուկ կամ յայտնի, ձեր սրտերն արիւնեցան յոյժ յոյժ, զի «ուր գանձք ձեր էին, անդ և սիրտք ձեր էին» ըստ Յիսուսի Նազովրեցւոյ.

Երբ վտանգն ոռնայ առաջի մեր դրան, քաջութիւնը պարտի նախազգուշութեամբն զինեալ հսկել ի ներքս, այլ երբ գայ աղէտն մեր գլխուն, բարձր բռնելու եմք մեր գլուխներ. Արի և Ժիր ժողովրդոց մի համակրելի յատկութիւնն ալ սա է—ինչ, բայց ծնկան վրայ ինչ. Ցդաներն կիրնան երեսի վրայ.

Իմանալի է թէ ժողովրդեան մը տնտեսական կողմէն աղետալի մի հարուած՝ թեթեւ տեսակներէն չէ, սակայն պէտք է մտածել թէ վտանգ և աղէտ շատ անգամ իւրեանց մեծութիւնը կը պարտին վտանգելոյն կամ աղէտն կրողին խոնարհութեան. Աղէտին առջեւ որքան խոնարհի մարդ, նոյնքան կը մեծնայ, կը բարձրանայ աղէտն. Խոհական արութիւնը աղէտին տակ չիյնար, այլ կուչը կը դնէ յայն աղէտ. Վտանգէն աւելի հզօր նախատեսութիւնն է, աղետէն աւելի բարձրը՝ խոհական արիութիւնն է.

Ոստայնը խզուած սարդը անմիջապէս գործի կսկսի.

Հոս ամենեին չեմ խօսիր դրամի և այլ ընչից մերոյ, զի չեն սոքա միայն, որք կը կազմեն դրամագլխոյ էական տարերքն՝—խոհական միտք մը, խելացի գործունէութիւն մը, ժամանակը, պարկեշտ խնայութիւնը կամ տակաւապետութիւն, աշխատող ձեռք մը, հաստատուն ոտք մը այնպիսի էական արդիւնաբեր դրամագլուխներ են, որոյմէ չի կրնար անցնիլ մարդ առանց զէնի. 10 փողը ճարտար ափի մը մէջ լրի դրամագլուխ մ'է, մեծ հաստատութիւն մ'է. 1000 ոսկին չուալ կամ տկար ափի մը մէջ ըսպառելի հարստութիւն մ'է որ չունի նա այն ափի 10 փողին էական կշիռն. Նիւթական հարստութենէն աւելի կշիռ ունի բարոյական հարստութիւնը, և եթէ այս վերջինին չը կրթնի առաջինը ծուխի պէս կնեներեւութիւ.

Միտքն առաջին դրամագլուխն է, պէտք է լաւ մշակել զայն.

Արդ այն բոցեր, որ ձեր գանձերն դարձուց ի մոխիր, թող բոլորովին անհետ ձեր եռանդն ի գործ, այն ազէտն որ հասաւ չլատել ձեր ոյժ, ձեր նիւթական դրամագլուխ, ձեր կորովոյ և խոհական գործունէութեան զսպանակներն լարելու, ձգտելու թող ծառայել միանգամայն. Նուազ ոյժերն աւելի արդիւնաբեր գործելու, քիչով մեծ գործեր ի գլուխ հանելու միայն և միայն մի ճանապարհ կայ—միութիւն և միացումն.

Նա որ 10 դահեկան ունի, թող երթայ գտնէ մի այլ 10 դահեկան ունեցող և միանայ նմա հետ և գործէ. Նա որ 100 դահեկան ունի, թող երթայ գտնէ մի այլ 100 դահեկան ունեցող և միանայ նրմա հետ և գործէ, զի անգործութիւնը կը ծանրացնէ աղէտն օր աւուր.

Աղքատութիւնը երկու բանէ կը վախնայ—բրիչէն և գրիչէն.

Վտանգը չը նախատեսուած ատեն, դուք Ատարազարցիներ, ցոյց տուէք թէ աղետէն մեծ էք դուք.

Քար նետել աղէտին, ասի արի և ժրաջան ժողովրդոց առաքինութիւններէն է. Ատարազար թող ցոյց տայ այժմ թէ ինքն այդ մեծ ժողովրդոց կարգին կը վերարերի, որով ես ալ այսօր ցաւակցութիւն յայտնելէ վերջ իրեն, վաղն ալ խնդակցութիւնս յայտնեմ հրճուանօք իւր ձեռքն սեղմելով.

Պոլս. Ե. Ճինճկեանեան

84 Յունվար 18

Նիկոմիդիա

ԹԷՆԷՔՐԻՒՆԱՄԷ

Պանտրմատայի խուսուսի մեքթեպ շակիրտանը թարաֆընտան մեքթեպը մեզքիւր մուլլիմի փափազեան Մարտիրոս էֆէնտիյէ խիթապէն եազըլան պիր թէշեքքիւրնամէնին սուրէթի տիր.

ՈՒՂԵՐՁ

Երախտագիտութեան և շնորհակալեաց առ բազմերախտ դաստատուն մեր Մարտիրոս էֆէնտիի Փափազեան

Ի Կ. Պոլիս

Աւելի մեր խղճին ձայնին ընդդէմ՝ քան յապաստան մեր տկար դրչին, կուգամք ի հրապարակ թէև քիչ մը անագան խիստ քաղցր պարտականութիւն մը կատարելու, յայտնելով Ձեզ մեր խորին շնորհակալիքն ու երախտագիտութիւնը՝ այն հոգածութեանց և խնամոց համար, որով ջանայիք կրթել մեր պատանեկութիւնը, ոռնակոխ ընելով արիաբար ամէն արգելք, արգելք նիւթական և բարոյական, որք կը հակառակէին սաստկապէս Ձեր ազգաշահ ձեռնարկին.

Դուք 5-6 զանազան տեղերէ առաջարկեալ լիաթոյակ պաշտօններն մերժելով և ամսական ոչինչ գումար մը որ հպիւ կը բաւէր վարժարանիդ վարձքին հաղուագիտ հաստատամտութեամբ մը երկարատև գրեթէ ձրիաբար ջամբեցիք մտքի սնունդը բազմաթիւ ուսանողաց որք երախտապարտ են այսօր. համբերելով չքաւորութեան և ամէն կերպ զրկանաց և այսպէս Ձեր անձին օրինակովն սովրեցուցիք մեզ որ նահատակութիւն պէտք է հասարակաց օգտին պահպանութեան և խաւարի դէմ լուսոյ յաղթանակին համար.

Պանտրմա այնքան սաստիկ ու յաղթական կռիւ մը տեսած չէր որքան այն զոր դուք մղեցիք տգիտութեան, նախապաշարմանց ու եսական ոգւոյն դէմ. բայց ա՛ւաղ, վերջապէս Ձեր ֆիզիկական ուժերը սպառեցան և վիրաւոր ինկանք պատոյ դաշտին վրայ, և այսպէս տեղւոյս Հայք կորուսին իրենց զաւակաց կրթութեան անվհեր և անշահասէր պաշտպանը.

Դուք չ'վարձատրուեցաք ասա, ընդհակառակն Ձեր անձնուիրութեան բաժին մնացին ձրի թշնամութիւնք և հիւանդագին կեանք մը որոյ համար անկեղծաբար կը կարեկցինք աղօթելով Ձեզ առողջութիւն և կը խնդրենք որ Ձեր սանուց երախտագիտութեան և շնորհակալեաց Ձօնն ընդունիք իբր միակ վարձատրութիւն Ձեր աշխատութեանց և վստահ լինիք անոնց բարեսէր զգացմանց վրայ որք անայլայլելի պիտի մնան միշտ Ձեզ նկատմամբ.

Ի դիմաց Սանուց փակեալ մասնաւոր վարժարանին Պանտրմայի

Թոփոր Ե. Շերէրեան Նէկ, Ս. Փանոսեան

1884 Յունվար 20

Ի Պանտրմայ

ԹԷՎՃԻՀԱԹ

Ատանա վիլայէթի մեքքէզ պիտայէթ մահքէմէսի միւտտաիի ումումի մուավինիկի՝ մահքէմէի թէմեիզ ճէզա տարիբէսի պիրինճի սընֆի զապթ քէթէպէսինտէնթալաթ պէյէ.

Մուշ սանճաղը պիտայէթ մահքէմէսի միւտտաիի ումումի մուավինիկի՝ Տէրսաատէթ իսթինաֆ մահքէմէսի ճիւնճա գըսմը զապթ քէթէպէսինտէն Մէհմէտ Ալի էֆէնտիյէ.

Իչիլ սանճաղը միւտտաիի ումումի մուավինիկի՝ մահքէմէի մէրդումէ հուզուզ գըսմը զապթ քէթէպէսինտէն Հաֆիյտ պէյէ.

Թրապիզոն վիլայէթի իսթինաֆ մահքէմէսի միւտտաիի ումումիլիկի՝ Այտըն վիլայէթի իսթինաֆ մահքէմէսի միւտտաիի ումումիսի սապզդ Միխաիլ էֆէնտիյէ.

Գոսովա վիլայէթի իսթինաֆ մահքէմէսի միւտտաիի ումումիլիկի՝ Վան իսթինաֆ մահքէմէսի միւտտաիի ումումիսի սապզդ Ասիմ պէյէ.

Խիւտավենտիկեար վիլայէթի մահքէմէի իսթինաֆ միւտտաիի ումումիլիկի՝ Սէլանիք իսթինաֆ մահքէմէսի միւտտաիի ումումիսի սապզդ Բատվան պէյէ.

Վան վիլայէթի մահքէմէի իսթինաֆ ճէզա տարիբէսի բիյասէթի՝ վիլայէթը մէզքիւրէ մերքէզ պիտայէթ մահքէմէսի միւտտաիի ումումի մուավինի սապզդ ճէմալ էֆէնտիյէ.

Թրապիզոն վիլայէթինտէ քարտէին 0ֆ գազասը գայմագամլըղը՝ Ֆաթսա գայմագամը սապզդ Մէհմէտ Ռէշատ էֆէնտիյէ.

Վիլայէթը մէզքիւրէ տախիլինտէ քեռին ԱԹՆԻԱ գազասը գայմագամլըղը՝ գայմագամ միւլազիմլէրինտէն Էրէկլի նահիյէսի միւտիրի սապզդ Մէհմէտ Զիյա էֆէնտիյէ թէվֆիհ պույրուլմուշ տըր.

* * *

Շարգի Ռումէլի վիլայէթի տախիլինտէ պուլունան Զաղրաի Ասթիգ վէ Թաթար Բազարճըղը վէ Խասքէօյ վէ Իսլիմէա վէ Պուրկազ սանճաղլարը միւթէսարրըֆլարը Բիկօրօֆ վէ Նայտէնօֆ վէ Բէթրօեօվանօֆ վէ Նաճօֆ վէ Եուվան Սանգօֆ էֆէնտիլէրէ իւչունճի, վէ վիլայէթ տախիլիյէ միւտիրիյէթի գանչէլէրիասընընն Թահրիրաթ միւտիրի Նիգօղա վէլասագօֆ էֆէնտիյէ տախի քէզալիք իւչունճիւ բիւթպէտէն Մէճիտի Նիշանըիհսան պույրուլմուշ տըր.

ՄԻԻԹԼԷՖԷՐԻԳԱ

Սուագիտէն իշար օլունտըղընա կէօրէ, շէհրը մէզքիւր թահթը թէհլիքէտէ պուլունմագտա իմիշ. Ասիլէր շէհրը մէզքիւրը գարա ճիհէթինտէ հէր թարաֆտան թահթը մուհասէրէյէ ալմըշլար տըր. Հէման հէր կէճէ ասիլէր իլէ Մըսրը ասքէրի պէյնինտէ թիւֆէնք աթէշի վուրգու պուլմագտա օլուպ, ասիլէր պիլա բէրվա թա իսթիհքեամաթըն ալթընա գատար սօգուլմագտա իմիշլէր.

* * *

Մըսրը կազէթալարընընն պէյանընա կէօրէ, հիւքիւմէթը Մըսրիյէ՝ Սուատանը թէրք իթմէք թասավվուրընտա տահա իսրար իտէմէյէճէյինի անլայարագ տիւկէր պիր թարիգը թէսվիյէյէ գարար վէրմիշ, վէ պու պապտէ ըէիսը նուզզար Նուպար վէ հարպիյէ նազրը Ապտիւլ Գատէր բաշալար հապարաթը իլէ ինկիլիզ բօլիթիգա մէմուրը Մ. Պէյրինկ պէյինտէ գազը միլագաթլար վուգու պուլմուշ տըր.

* * *

Գահիրէտէն ալաֆը. յունվ. 24 թարիխիյլէ աթիտէքի թէլէկրաֆ չէքիլմիշ տիր.

«Կօրտոն բաշա Սուտանա հաբէքէթ իթմէզտէն էվվել խարթումա միրալայ Գօթլօկոնա պիր թէլէկրաֆ քէշիտէ իտուպ, քէնտիսինին (կօրտոն բաշանըն) միւգաքերէ իթմէք իչուն սէլահիյէթը թամմէյի համլ օլտուղընը պիլտիրմէք իւզրէ Մէհտինին նէզտինէ պիր էլչի կէոնտէրմէսինի թալեպ իթմիշ տիր. Պու սըրատա միրալայը մումայիլէյհ՝ մուվագգաթէն թէրքը մուխասէմաթ իթմէք իւզրէ էմր ալմըշ էյլէմիշ տիր.»

—

Ալէքսանտրատա Միւնիխ շէհրինտէ ախիրէն զէլզէլէլեր հրաս օլունուպ, պազը խանէլէրին գույուլարընն սույու սարը պիր ըէնկ քէսպ էյլէմիշ տիր.

—

Ինկիլթէրրատա Պրիսթօլ նամ մահալ բօլիսի՝ սապզդ չիֆթլիք ահիպի օլան պիրինի թութմուշ տըր. Մէրգումմ՝ ինկիլթէրրա վէլիի ահտը բրէնս տը կալը վուրմագ իւզրէ պիր թիֆէնկ սաթըն ալըպ չէհրը մէզքիւրէ կէլմիշ օլտուղընը սէօյլէմիշ իսէ տէ, մերգումման ագլընա խրֆիֆէթ կէլմիշ օլտուղը զանն օլունույօր իմիշ.

—

Ավսթրիա հիւքիւմէթի՝ բաթլար մէվատտըն ֆապրիգա վէ տէբօլարընն չէտիտ պիր նէզարէթ թահթընտա թութուլմասընը էմր էյլէմիշ տիր.

—

Պուլկարիսթանտա հէյէթը վիւքէլա խիլաֆկիրանը՝ «Թրընօվա նեհաստանամէի էասախա հնմանտ իլէ պու քէրրէ պիր կազէթա իհտաս իթմիշլէր տիր.

—

Պուլկարիսթան էմարէթինին սիւարի ասքէրի շիմտիյէ գատար 6 պէօլիւքտէն միւրէքքէպ պիր ալայտան իպարէթ պուլունտըղը հալտէ, բրէնսին գարարնամէսի իլէ պու քէրրէ 4էր պէօլիւք օլմագ իւզրէ 2 ալայ սիւարի ասքէրի թէչքիլ օլունաճագ տըր.

—

Կէչէն կէճէ Զէնկէլ քէօյիւնտէ տօգթօր գայմագամ Գօսթաքի Նիգօլաիտէս էֆէնտինին խանէսինէ խըրսըզլար կիրէրէք, պիր խայլի զիգըյմէթ էշա չալմըշլար տըր.

Շու արալըգ Թարագեատա վէ խասքէօյտէ տախի պիր խայլը սըրգաթ վուգուաթլարը իշիտիլիյօր.

—

Սպանիատա Ալգօյ նամ մահալտէ շիւպհէ իլէ Թէվգիֆի օլունմուշ օլան 6 քիշի՝ 13 սէնէյտէն պէրու թէֆգիֆի օլունմուշլար իքէն, միւտտէթը մէզքիւրէ զարֆընտա մուհաքէմէլէրինէ պագըլմայը, պու քէրրէ թահթը քէֆալէթէ ալընարագ սալը վէրիլմիշլէր տիր.

—

Բրուսիատա Բօմէրանի էյալէթինտէ պիր քէօյ մէքթէպինտէ թահսիլը իլմ իտէն 15 չօճուգ՝ ճիվարտա տօնմուշ պիր հավուզըն իւզէրինտէ օյնամագտա իքէն, մէզքիւր հավուզուն բէք գալը օլմայան պուզլարը գէրբրլարագ ճիւմէսի տէ սույա տէօքիւմիշլէր վէ իբիսինտէն պաշգա հէբսի տէ պօղուլմուշլար տըր.

—

Ցունվարըն 20ինճի կիւնիւ իզմիրտէ Մարշէլա խանընտա պիր հարիգ զուհուր իտէրէք, պէշ սաաթ իմթիտատա իթմիշ վէ 3000 լիրա գատար զարարը մուճիպ օլմուշ տըր.

—

Բէժի իտարէ մէճլիսի էվվէլքի կիւն տախի ագտը իճթիմա իլէ, Բուսսումը Սիթթէ միւֆէթթիշի Մ. Բօտիկաը Լտիրնէ աճէնթէլիկինէ թալին էյլէմիշ տիր.

Մէճլիսը մէզքիւր իզմիր ա. ճէնթէլիկինէ տէ Մ. Գուրսօնը, վէ մէզքիւր աճէնթէլիք մուհասէպաթը ըիյասէթինէ Մ. մաթլասը, վէ սանտըգ քեարլըղընա Մ. ժագ ժագբը, վէ միւֆէթթիշ վէ ինշաաթ միւտիրիյէթինէ Մ. Մաթկոմեանը նասպ ու թային էյլէմիշ տիր.

—

Բէթերսպուրկտան տէնքիզ ըՍոմպոլա եազըլան պիր մէքթուպտա բիվայէթ օլունտուղընա կէօրէ, Ջարըն մայէթ սաքէրի միյանընտա պուլունան Զէրքէս վէ Երմէնիլէր՝ Նիհիլիսթլէր Թարաֆընտան իթմա օլունարաք, Ջար վէ խանէտանը ալէյհինտէ պունլար վասէթասըյլա պիր ֆէսատ զուհուրինէ ազ գալմըշ իսէ տէ, վագթընտա իշ մէյտանա չըգմըշ իմիշ. Պու ֆէսատըն բէսիսի՝ ժէնէրալ Մէղենցօֆը գաթլ իսէն Կրանսչինսքի նամ շախս իմիշ.

Քէզալիք մէքթուպը մէզքիւրտէ օգունտըղընա կէօրէ, Նիհիլիսթլէր՝ Ռուսիա Լէհիսթանէ ճաբշին վէ Գրէզէնիքատա բօսթա իսպէրինէ հիւճիմ իտիպ, բօսթա սիւրիւճիսինիւ գաթլ վէ խայնէյի զասպ իթմիշլէր, վէ հայվանլարը գօչուտան չըգարարագ ֆիրար էյլէմիշլէր տիր.

Մէրգումմանը Թաագիպէ սէվգ օլունան ասքէրլէր՝ բօսթա արապասընընն իւզէրինէ եարբչըրբլամըշ պիր քեալրա բարչաը միւշահէտէ իթմիշլէր տիր քի, պու քեալրատա խազինէտէքի բարանընն պիր եօլ իլէ Բէթերսպուրկտա Նիհիլիսթլէրին իճրա։ գօմիթէսինէ կէոնտէրիլճէյի պէյան գէրլընմըշ տըր.

—

Պու կիւնքի վէֆնտա օգունմուշ տըր.

«Միւֆէրանըն խարիտտէս ասլը թիտիքլէրի էշեա կէօմրիւք բուսումընտան մուաֆ օլտըղը մա. լիւմ տիր. Իշպու միւսատէ սուի խթիմալ օլունտըղընտան, հիւքիւմէթը Սենիյէ պունը թաատիլ իթմէք էֆքէարընտա պուլունտըղը շայի օլմուշ տըր.

«Միւսատէի մէզքիւրէ «գաբիթիւլասիօն» նամ ուհուտը գատիմէտէ տախի միւնտէրիճ պուլունմայըպ, պազը սիւֆէրա իլէ ագտ օլունան մուգավէլաթը մախսուսէտէ մուհարրէր իմիշ.

«Պապը Ալի շիմտիլիք սիւֆէրաի էսալէթիթթիսամ հազարաթընա տօգունմայըպ, սէֆարէթ մէմուրլարը իլէ սէր քեաթիպլէրինին վէ գօնսօլօսխանէ մէմուրլարընն կէօմրիւք մուաֆիկէթինէ իլգա իթմէք էֆքէարընտա պուլունայօր իմիշ.

«Պու խուսուսատա տէվլէթը Ալիյէնին հագգը տէրքեար տըր, զիրա հիչ պիր տէվլէթտէ սէֆարէթ վէ գօնսօլօսխանէ մէմուրլարը պու եօլտա պիր միւսատէյէ մազհար տէյիլ տիրլէր։

«Ռուսումաթ էմանէթը ալիյէսի միսթէչարը Մ. Պէրթրամ մէմուրիյնը մէրգումէնին ՇվէՀ պա խուսուս թաշրալարտա պուլունան ֆախրի վէ զայրը մուվազաֆ գօնսօլօսլար միւսատէի մէզքիւրէյի նէ եօլտա սուի խթիմալ իթտիքլէրինի պէյան էյլէմիշլէր տիր։

Շէհրիմիզին բէք մաարուֆ էճզաճբարընտան պուլունան Մ. Ժ. Այէքեան՝ քէնտի էճզախանէսինի եէնի ճամի հավլիսինտէն Պաշչէ Գաբուսընտա կէօմրիյիւն գարշըսընտա 43 նիւմէրօյու մաղազա. յա նագլ իթտիկինի վէ էվվէլքի կիպի զայէթ էհվէն ֆիյաթլա հէր նէվի էճզա վէ մուալէճաթը նէֆիսէ պուլունտուրմունու քէնտի միւթէատտիտ միւշթէրիլէրինէ վէ ումումի էհալիյէ իլան իտէր։

Մէզքիւր մաղազատա Նօրվէկիատան ճէլպ օլունմուշ Մօրինա պալըգ եազը տախի պուլունտը։

ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖԵՌԱՐ

ՊԱԶԻԼ ԳՈՒՐՈՒԳԼԻ
ՎԷ
ԱՆԺՊՈՒԼՇԷՆԻՆ
ԹԱՂԹԸ ԻՏԱՐԷՍԻՆՏԷ

ՊԷՕՑԻՈՒՔ ԳՈՒՐՕՆ ԳԱԶԵՏԱՅՍԸ

ԳԱՐԻՊԷՆ ՔԻՒՇԱՏ
ՕԼՈՒՆԱՃԱԳ

ԿԻՒԶԷԼԱՃԷ ՏԷՕՇԷՆՄԻՇ ՍԱԼՕՆԱՐ—ԵԱԹԱԳԼԱՐ—ՆԷՎՈՒՍՈՒԼ ՊԻԼԱՐՏՕԼԱՐ—ԷՆ ԱԼԱ ՃԻՆՍ ՄԷԷՔԻՒԼԱԹ ՎԷ ՄԷՇԵՐՈՒՊԱԹ

Իշպու Եէնի իտարէ՝ մէզքիւր գազինօնքն բէք՞միւբէմմէլ վէ մունթազամ օլմասընա էլտէն կէլէնի տիրիզ իթմէտիյինի բաղպէթլու էհալիյէ իլան իտէր։
Մէզքիւր գազինօտա նիհայէթ տէրէճէ թէմիզլիք վէ նիզամ ու ինթիզամ մէվճուտ օլտուղը կիպի, կէրեք թիւրքիանքն վէ կէրեք մէմալիքը էճնէպկիյէնին պաչքճա կազէթալարը պուլունաճագ տըր։

ՐԱՍԱՏԽԱՆԷԻ ԱՄԻՐԷ

Մրոմոլրա հովքն ահվալէ

27 յունվար 8 փեւրուար

	Մր.	Տ.
Կիւնէշին տօղմաղը	12	58
Էօղլէն	6	29
Թէքմիլ այ Բուսի յունվ.		30
Պու սապահ սաաթ 5, 19տա		
Միզան իւլ հավա (պարամէթր)	67,2	
Միզան իւլ հարարէ (թէրմոմէթր)		8,9
Նիւզուլ օլան ատրէճէի բութուղէթ		93
Բիւզկեարքն խոթիգամէթի՝ Շըմալը-չարգի սաքին		

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա 7 Փեւրվար

Ինկիլ էհկամը Ինկ. Լիր.	101-
Օսմ. էհկամը աչըլաը	08- 7/8
» » գարանաը	08- 7/8
Իսթիգրազ 65	10- 7/8
» 69	09- 3/4
» 71	66- 3/4
» 72	16- 1/2
» 73	08- 5/8
Օսմանլը Պանգասը	15- 7/8
Բուսխա խթիգրազը	85- 1/2
Մըսըր տույ.մուԹա հրաէ	66- 1/2
» խթիդազը	90- 3/8
Ֆարաս Սանիէ (Մըսըր)	66-
Ռօշիլա խթիգրազը (Մըսըր)	88- 1/4
Մաճարիսթ. էհկամը 1877	101- 3/4
Գամպիս Բարիզ 3 այ վատէ	-

Բարիզ 7 Փեւրվար

Ֆրանս. էհկ. 3 % Ֆր.	77-02 1/2
» » % 5	106-37 1/2
Օսմ. էհկամը աչըլաը	08-85
» » գարանաը	08-75
Իսթիգրազ 65 Ֆր.	55-
» 69	-
» 73	44-
Բումէլի չըմէնտըֆէրի	42-
Օսմ. Պանգասը	652-50
Գրէտի Լիոնէ	561-25
Գրէտի Ֆոնսիէ	1251-25
Լիոն ագսիոնը	1242-50
Սուէէզ ագսիոնը	2065-
Բուսխա 5 % 1877	92-7/8
Իթալիա էհկամը	92-10
Մսրը Ֆոնտ. մուԹահրաէ	337-50
Մաճարիսթան էհկամը	101-3/4
Նունան 6 % 1879	408-75
Գամպիս 3 այ վատէ	25-24

Վիէննա 7 Փեւրվար

Լօնտրա իւղէրինէ գամպիս	121-35
Բումէլի չըմէնտրֆէրի	20-50

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էհկ. ումմ. տիւն ազչ. գար.	09-35
Պու սապահ ուչըլաը	09-26
Մըսըր մուԹահրաէ. գար.	74-02 1/2
Պու սապահ աչըլաը	73-32 1/2
Իսթիգր. 65 (մուԹօն)	58-
» 65	55-50
» 69 (բինար	49-50
» 72 (Պօն տիւԹրէ.)	17-25
» 73	44-
Բումէլի չըմէնտրֆէրի	42-75
Ագչէ Ֆայիզի	7-
Բէբօր Ղրշ.	28-
Հէվալէսիզ »	10-

ՊԱՆԴԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	7-
Սթամպոլ պանգասը	6-15
Օսմէնէթ ժէնէրալ	4-
Թրամվայ	2-95

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻՅԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրշ.տան	Ղշ. Բր.
Պէյազ մէճիտիյէ Ֆարգը	107-38
Մէթալիք »	102-30
Պէնկիք »	100-
Ռէթլէրդ »	103-
Գազբը »	800-
Դայմէ	1370-
Ինկիլիզ լիրասը	110-16
Ֆրանսզա ալթունը	87-28
Բօլ	90-05
Գրէմից ալթունը	81-25
Ֆարաոն գայմէսի	9-32

ԻԼԱՆԱԹ

Էվգաֆը Հիւմայուն մէճլիսը իտարէսինտէն կէլէն իլան։

Խայրաթը չէրիֆէ իչիւն միւպայասընա լիւղում կէօրիւնէն էսկի գըյէ հիսապը իլէ 330186 գըյէ ինկիլիզ բիրինճի իլէ 36335 գըյէ լուղէնը չէրվիշ վէ 50649 գըյէ չէքէր վէ 11376 գըյէ նօհուտ վէ 5803 պուչուգ գըյէ իւզիւմ ինճիր վէ 11093 գըյէ լահմի զանէվ իլէ 7800 գըյէ Բէչիտ բիրինճի վէ 840 գըյէ սապոն վէ 4680 գըյէ բուղէնը սատէ վէ 1959 պուչուգ գըյէ տէօրտու պիր բաքէթ սբարմաչէթ իլէ 1566 գըյէ չօրպալըգ հրնթանքն իչպու քանունը սանինին 31ինճի բազար երթէսի կիւնիւ միւնագասալարընա պաչլանաճաղընտան, թալիպ օլան թիւճճարքն միւնագասա չէրաթինի անդամագ վէ միւնագասա պուչլնմագ իւզրէ եէվմը մէզքիւրտէ նիւմունէլէրի իլէ պէրապէր մէճլիսը իտարէի էվգաֆա կէլմէլէրի իլան օլունուր։

24 քեան. սանի 99 3—3

ՔԵՂ

Միւճէտտէտէն թապ վէ թէճլիտինէ լիւղումկէօրիւնէն 44 գրթա տէֆթէր իլէ 3000 ատէտ նումէրօ բուսուլալարընդն նիւմունէլէրի վէ միւնագասա բուսուլասընտա մուհարրէր չէրաթթ վէ էվսաֆ վէճէկէ տէֆթէրլէրին պէհէր գրթասը 40ար վէ նումէրօ բուսուլալարընդն պէհէր 1000 ատէտի տախի 25էր ղրշտա թալիպի էօհտէսինտէ պուլնտրղընա, վէ չէհրը ճարիի բումինն 28ինճի ճումաա էրթէսի կիւնիւ ագշամա գատար հէր գաչ բարա թէնզիլ օլունուր վէ 30ընճը բազար էրթէսի կիւնիւ տախի 100տէ 5 թէնզիլ գըլընը իսկ գապուլ օլունուպ անտէն սոնրա թէնզիլ գապուլ իտիմէյէճէկինէ պինանէն, նօգսանը իլէ իմալ իթմէկէ թալիպ օլանլարընդն էվգաֆը Հիւմայուն մէճլիսը իտարէսինտէ կէլմէլէրի իլան օլունուր։

24 քեան. սանի 99 3—3

Իրայէ օլունճագ նիւմունէյէ թէվֆիգէն իմալ օլունմագ վէ պու իլան թարիխինտէն իթիպարէն 84 կիւն զարֆընա թէսլիմ օլունմագ վէ պէհէրինէ պիր այ չէքլի իլէ այթընա ֆրանսզա հարֆլարը վէ պիրինտէն 8000 է գատար սըրասը իլէ նումէրօլար տախի վագ ու թէրզիմ իտիլմէք չարթը իլէ միւպայասընա լիւզում կէօրիւնիւպ, միւնագասայա գօնուլմուշ օլան 8000 ատէտ գանավչօ թօրպանընդն պէհէրի մէճիտիյէ 20 ղուրուշ հիսապը իլէ 2 ղրշ. 20 փարատա թալեպի էօհտէսինտէ օլուպ, չուպաթընդն 2ինճի բէնճէնպիհէ կիւնիւ գարարը գաթիսի վէրիլէճէկինտէն, թէնզիլ իլէ իմալ ու իթթասընա թալիպ օլանլարընդն եէվմը մէզքիւրտէ նիհայէթ սաաթ 10 պուչուղա գատար Օրման վէ Մէտատին մէճլիսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի իլան օլունուր։

26 քեանունը սանի 99

300 սէնէի մալիյէսի մարթը իպթիտասընտան էթիպարէն 5 սէնէ միւտտէթլէ թալիպլինէ իհալէ իտիմէք իւզրէ միւզայէտէէ վաղ իտիլմիշ օլան Լնգարէ վիլայէթինտէ քեաէն Քիլ մատէնինին պէտէլը սէնէվիսի 307,000 ղրուշտա թալիպի էօհտէսինտէ օլտըղընտան, զամմ իլէ թալիպ օլանլարընդն 99 սէնէսի չուպաթընդն 16ընճը բէնչէնպիհէ կիւնիւնէ տէկին տէբօղիթօ վէ եա միթէպէր քէֆիլէրի իլէ մաէն Տէրսաատէթտէ Օրման վէ Մէտատին մէճլիսինէ վէ մահալինտէ Լնգարէ վիլայէթը ճէլիլէսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի վէ միւտտէթը մէզքիւրէ խթիմընտան սոնրա վուգու պուլաճագ զամանինին գապուլ օլունմայաճաղը իլան օլունուր։

26 քեան սան. 99

Տէրսաատէթ վէրիլիսինտէն ասհաղը էմլաքընդ 97 սէնէսի նիհայէթինէ գատար օլան վէրիկէրի 99 սէնէսի չուպաթը զալէթինէ տէկին էսհամ վէ մաաչաթ գուբօնընը իլէ մահսուպ իտիլիպ, պու միւտտէթին ինգըղասընտա թէէտիլէ իթմէմիշ պուլունանլար նագտէն իկիայէ մէճպուր օլաճագլարը կիպի հէր վագթ սէնէսի իչինտէ օլ սէնէ վէրիկիսինի վէրմէյէնէրտէն տախի միւնագասիյէ օլան 98 սէնէսի վէրիկիսի միսիլլիւ, նագտէն իսթիֆա գըլընճաաղը վէ 94 սէնէսի դայէթինէ գատար օլան պագայա իլէ 95 սէնէսի խուսմու իչիւն 99 սէնէսի ինգըղասընտան սօնրա գախմէ գապուլ օլունմայուպ մէճմուրընդն նագտէն իսթիֆասընա միւպատէրէթ օլունաճաղը պա իրատէի ալիյէ մուգարրէր օլտուղը եվվէլ ու ախէր կազէթալարլա իլան գըլընմիշ իտի։ Մէզքիւր 99 սէնէսի շուպաթը նիհայէթինէ իսկ, ազ պիր միւտտէթ գալտրղընտան, պէրվէճհը մուհարրէր 98 սէնէսինտէն մաատա սէնէլէր վէրկիլէրինի գարարը տարիխսինտէ գուբօն վէ գախմէ իլէ թէէտիյէ վէ մահսուպ իթտիրմէյէնլէր օլուր իսկ, 1300 սէնէի մալիյէսի մարթը հուլուլընա իչպու սէնէլէր վէրկիլէրինին տախի պէրմուճիպը գարարը ալի նագտէն ալընմասը լազըմ կէլէճէկի պիլինմէք, վէ օնա կէօրէ ինգըղաի միւտտէթը մէպհուսսէյէ գատար թէէտիյէի տուրլանա միւարաաթ իտիլմէք իւզրէ, պէթէքքար իլան ու իխթասը քէյֆիյէթէ իպթիտար օլունտու։

26 քեանունը սանի 99

Շէհր Էմանէթինէն կէլէն իլան

Մերքեզ Էմանէթիյէ Տէվաիրը Պէյէտիյէնին 1300 սէնէսի մուամէլաթը իչիւն թապընա լիւզում կէօրիւնէն տէֆթիր վէ գօչան վէ թէզաքիրին նիւմունէսինէ թէվֆիգէն պիլմիւնագասա չէրաթը մալիւմէ իլէ մագթուէն թապը մուգարրէր օլուպ, կէլէճէք շուպաթն 6ընճը բազար էրթէսի կիւնիւ գարարը գաթիսի վէրիլէճէկինտէն, էվրագը մէզքիւրէնին թապ ու իմալընա թալիպ օլանլարընդն թէէմինաթ ագչէլերի վէ եախսա միւթէպէր քէֆիլէրիյէ պէրապէր եէվմը մէզքիւրէ գատար Շէհր Էմանէթի մէտրոսսէ մրաճաաթ էյլէմէլերի իլան օլունուր։

26 քեանունը սանէ 99

Ռուսումաթ Էմանէթինէն կէլէն իլան.

Ռուսումաթ Էմանէթինէ այիտ օլուպ, աթիբ Ալի բաշա մահալլէսինտէ քիլիսէ սօգաղընտա 3 նօմէրօ իլէ մուրագդամ 374 արշին վէ 9 բարմագ սրսա մէվգրի միւզայէտէյէ վաղ իտիլիպ՝ իչպու միւզայէտէյէ Ռումի փեւրվար 13-տէ խիթամվէրիլէճէկինտէն, թալիպ օլանլարընդն Սթամպօլտա Պաղչէ Գարուտա պէօյիւք կէօմրիւքտէ իխրաճաաթ չիւպէսինէ միւրաճաաթ իյլէմէլերի իլան օլունուր։

25 Յունվար 1884 (Մէօհր)

ԽԱՄԹԱԼԸՂ ՊԻՐՏԷՆ ՊԻՐԻ

ՆԱՄԸԼ ԻԻԶԷՐԻՄԻԶԷ ԿԷԼԻՅՕՐ

Նամըլ քի պիր խըրսըզ պիզի կիճէ սոյար, էօյլէ տէ պու խամթալէգ պիզի սուրէթտէ իսթիմիզէ հիւհիմիտեր։ Պու խամթալըղա միպթէլա օլանլար՝ կէօրիստէ վէ գապուրկալարտա վէ պագէն սըրթա պիւէ աղրը տուեարար։ Իւսթէրինէ օսանճ կէլիր վէ սուրումագ խթէրլեր. աղըզ՝ խուսուսի իլէ սապահլարը ֆէնա տրը։ Տիշլեր եաբըլկան պիր մատտէ իլէ քիրէնիր, իչթահ գաբանը, խամթա տինէսինտէ պէօյիւք պիր աղբրըզգ վէ պագէն պիր գաֆֆ վէ տօյմաղ պիր անէրգ տուեար, կէօզլեր սօլար, բարմագլարըն ուէլարը ոսուր վէ նէմէնիր։ Պիր ազ վագթ սոնրա պիր էօքսիրիւք պաշլար, վէ պու էօքսիրիւք էվվէլա գուրու օլուր, վէ պիր գաչ այ սոնրա եէչիճէ պիր պալկամա կէլիր։ Խամթա տոյմա պիր եօրկունլուգ տուեար, վէ պէչհուտէ ույումագ խթէր. պու ույգու քէնտիսինէ հիչ պիր գուվվէթ վերմէզ։ Պատէհու իւսթիւնէ պիր թիթիզլիք կէլիր վէ հէր չէյի ֆէնա կէբրիւր։ Պիրտէն պիրէ այաղա գալգըրընտա, պալը տէօնէր, ինգըպազը օլուր. տէրիսի կեահ գուրու վէ կեահ սբճագ տըր. գանը գաթըաշըպ ճէվելանը ազալըր. կէօզլերինին ագարը սարը պիր բէնկ ալըր, իսարը ազ տըր վէ զոր օլուր. պուննան մատտա թօրթուլու տըր։ Խասթա՝ եէտիյի եէմէյի էքսէրիա տիչարը վերմէյէ մէճազուր տըր. պու խթիրալարտան տօլայը աղըզտա պագէն աճը վէ պագէն թաթլըճա պիր տատ գալըր, վէ գուսատուգտան սոնրա էքսէրիա եիւրէք չարբընթըսը կէլիր. խասթանընդ կէօզլերի գայրգիլանը, վէ կէօզլերինին էօնիւնտէ տայմա լէքէլէր պուլունուր. պէօյիւք պիր եօրկունլուգ վէ գայրգիլըգ տույար։ Պիթիւն պու ալամէթլէր սըրա իլէ մէյտանա չըգար։ Տէրլեր քի, էհալինին իւչ բայընընդ պիր բայը չու եա պու թարգա մէզքիւր խասթալըգա միւպթէլա տըր։ Պազը հէքիմէր պու խասթալըդնը թապմաթը իւգրինէ էքսէրիա եանընմըշլար տըր։ Պազըլարը պիր հիյէր խասթալըգը, պազըլարը հազմըգլըգ վէ նիհայէթ քիմի տէ տալգա խասթալըգը մագամընտա թէտավի իթմիշլեր տիր, լաքին պուլարընդ միխթէլիթ թէտավիլերինտէն հիչ պիրի մուվաֆֆագիյէթէ նայիլ օլմամըշ տըր։ Մամաֆիհի «Մատամ Սէրկէլին Շեֆքաբար Շուրուպը» հէր խուսուստա թէմամըյա խասթալըգը էյի իտէր։

Հազմըգլըգ բէք վախիմ պիր խասթալըգ օլուպ, բէք չօգ ինանլարտա վար տըր, վէ էկէր սէրիան պագըրըպ թէտավի օլունմազ իսկ, նէթիճէսի չօգ ֆէնա օլուր։ Սէյկէլին չուրուպը էն միւչքիլ ահվալտէ մուէսսիր պիր մուալիճէ տիր։

Սահիպ Ա. Ճ. ՀՈՒԱՑԹ

2 Ֆարիկտրն Բօտ Լօնտրա Է. Դ

Պէյօղլու Գալաթա վէ Սթամպօլընդն պիլէիմէմ պաչլըճա էճզախանէ վէ սպէչար տիւքքանլարընտա պուլունուր։

Թօքատն վէ բէրաքէնտէ միւպալէթթ իչիւն Գալաթատա Վօյվոտա Եիւքսէք Գալտրըմտա Ն. 93-97տէ Ումումի Ինկիլիզ մագազասընտա մէմուրը մախսուսը էտմանտ Գարուանայա միւրաճաաթ իթմէլի տիր։

ԷՃԶԱԽԱՆԷԻ ԷՐՃԻԱՑ ՎԷ ՊԱԼԸՂ ԵԱՂԸ ՏԷՐՕՍԸ

Սթանպօլտա Եէնի-Ճամիտէ Բօսթանհանէի ամիրէ գարչըսընտա զաթէն Ալլահվէրտեանընդ եէտինտէ օլուպ, չիմոի իսկ թէրք իթտիյի 12 նօմէրօլու էճզախանէ պու տէֆա Էճզախանէի Էրճիաց նամը իլէ քիւչատ օլունարագ, Նօրվէճիանընդն էն ալա ճինս պալըգ եաղլարը, օգգա, չիշէ վէ ֆըչը իլէ, վէ էնվաի ճինս գօնեագլար վէ մատէն սուլարը Էվրօքանընդն էն ճէսէմ ֆապրիգալարընտան տօղրուտան տօղրու կէթիրթիրիլիպ ֆիյրուխթ օլունմագտա օլտուղը կիպի, բէչէթալար տախի տիգգաթը թամամ իլէ թէտարիք օլունուր։

Տօգթ. Ցատրբեան էֆէնտի՝ մէզքիւր էճզախանէտէ հէր սապահ պուլունուր վէ սապրգը վէճհ իւզրէ հէր կիւն սաաթ 7տէն 10ա գատար տա Ֆինճանճըլար եօղուչընտա Շարգ Զարչըսընտա 39 նօմէրօլու օտատա խասթա գապուլ իտէր։

Քէզալիք Տօգթ. Այվազեան էֆէնտի մէզքիւր էճզախանէտէ հէր կիւն սաաթ 7տէն 10ա գատար պուլունուր։

Գարնիկ Կ. Ճըճէրեան

ՏՕԳԹՕՐ Թ. ԱՍԼԱՆԵԱՆ

Բարիզտէն չէհրիմիզէ ավաթինէն պէրու Պէյօղլունտա վագը խանէսինտէ խասթէկեանը թէտավի իթմէքտէ օլան Տօգթօր Թ. Ասլանեան՝ միչթերիլերինէ սուհուլէթ օրմագ իւզրէ պու քէրրէ Գալաթատա Վօյվոտա գարաղօլխանէսի գարչըսընտա վագը 2 նումէրօլը օտայա Նազլ էյլէմիշ տիր։ Թապիսը մուամիլէյէ՝ պուլնտան պէօյլէ հէր կիւն մէզքիւր օտատա սաաթ 2տէն 10ա գատար միւրաճաաթ իտէն խասթէկեանը գապուլ իտէյի կիպի, Փուգարայը տախի մէճճանէն թէտավի էյլէյէճէք տիր։

ԳՐԱՈՒՍ ՊԻՐԱՏԷՐԼԷՐ ՎԷ ՇԻՐՔԷԹԻ

1867ոե Բուրլուռ տէ-շաա օլանան սերկէն սոնոռ-դոռ ֆաղքորէ սոնոռ-լարը էշքոն ֆաղքէթայա դոռալա վերէմէշ ոռէր։

Ֆաղքորէրին սոնոռլ ֆորոնըշ էշքոն էշքոն գորալա ոռէշ էյնէնիշ ոռէր։

Ավսթրիատա վագը Պօհեմիատա Մէսթինչինօ ֆապրիգասը՝ Շարգտա վէ 100 սէնէէտէն պէրու Տէրսաատէթտէ քիւչատ էյլէտիկի մաղազալարտա գըյմէթի հէր գէման թագտիր օլունան մամուլաթ իլէ քէսպը չէօհրէթ էյլէմիշ տիր։

Մէզքիւր ֆապրիգանընդն Տէրսաատէթ մաղազալարը Գալաթատա եէնի ճամիտէ քէրեսթէճիլէր սոգաղընտա 11 նումէրօլու տիւքքանլար վէ Սթամպոլ ճիհէթինտէ տախի Հաճը Քէօյէք ճամի սոգաղընտա Հաճօղուլօ խանը գաբուսընտա 14 նումէրօլու մաղազա տըր։

Մէզքիւր մաղազալարտա պուլունան պիլլօր վէ ճամ վէ բօրսըլէնտէն մամուլ միւթէնէվվի հաճմ ու սուրէթտէ լամպալար վէ այնալար վէ ավիզէլեր վէ սարբէ հագգընտա ումումընդն նաղարը տիգգաթը ճէլպ օլունուր։ Քէզալիք մէզքիւր մաղազալարտա բօրսըլէնդ վէ չիշէտէն մամուլ վէ տիյիւնլեր վէ ճէհէնդ իչիւն վէ սէնէ պաչը հէտիյէլերի իչիւն եէնա պուլունուր քի, եալընըզ կիւզէլիքլերի տէյիլ ֆիյաթլարընդն տախի էհվէնիյէթի ճալիպը նաղարը տիգգաթ տրը։

Մէզքիւր մաղազալարտա իչպու մամուլաթտան մաատա ֆրանսա վէ Ալէմանիա ֆապրիգալարը մամուլաթը մէվճուտ տրը։

Էչեաի մէզքիւրէ կէրեք քիւլլիյէթ իւզրէ վէ կէրեք բարչա բարչա ֆիւրուխթ օլունուր։

ՊԷՅՕՂԼՈՒՆՏԱ ԹԻԻՆԷԼ ՄԷՑՏԱՆԸՆՏԱ

Ա. ՄԱՑԷՐ ՎԷ ԳՈՒՄՐԱՆԵԱՆԸ

1883-84 գըլ մէվսիմի իչիւն էրքէք վէ գատրնլարա վէ գըզ վէ էրքէք չօճուգլարա մախսուս կուսթօլու վէ բէք շիք բուպալար սաթըլըր։

Թէքմիլ գօսթիւմ, բարտրսիւ, ըրտէնկօթ, սուարէ էլպիսէսի, Ալաթուրգա սէթրի, մագֆէրլան, գըշլըգ բալթօ, բոպ տը շամպրը, եաղմուրլուգ, ավ գօսթիւմիւ, մէնչիգօֆ, քիւրքիւ բալթօ, էնվաի բանթալընլար վէ զայրիհիւմ, վէ զայրիհիւմ։

Գատրնլարա մախսուս օլարագ գըսսա մանթօլար, ճաքէթլեր, վաթէրբրուֆ, ըրտէնկօթ, գօլլու գըսսա ճագէթ (տօլման), հավլօգ, բոթօնտ, գարագօ, վիգիթ, մանթօ, բըլիվ, գըշլըգ բալթալար, իչլեմելի էսկապլար, (պրանտէրֆուրկ), բոպ տը շամպր, սապահլըգլար, վէ զայրիհիւմ վէ զայրիհիւմ։

Զամպրը, տիւրլիւ տիւրլիւ գօգուլու լավանտալար, չէմնիյէլեր, անթուգա պասթօն, եօրկան, չօրապ, եօլճու թագըմը, ֆանէլալար, մէնտիլլեր, էրքէք վէ գատրն չապգալարը, ելտիվէն, եէլբազէ, ամյագ գապալարը, պօյուն պաղլարը, գաբօթլար, չալար վէ զայրիհիւմ։

CLARK & CO'S TRADE MARK ANCHOR MACHINE COTTON

ԶԱԲԱԼԸ
ՄԱՆԳԱԲԱ ԹԷՐԹԷՍԻ

CLARK & CO'S EXTRA QUALITY 200 YDS 50

Ֆապրիգալարըմզդն չաբա մարգալը Թիրէլերի չիմտիյէ տէկին գուլլանըլարտան տտա ֆախտէլի սուրէթտէ մաքինա վէ էլ իչիւն խթիմայ օլունապիլիպ, Էվրօքանընդն հէր էքսբօղիսիօնլարընտա միտալեա գազանմըշ վէ պու վէճհ իլէ ումումդն հիւսնիւ թէվէճհիւհինի ճէլպ էյլէմիշ տիր, խուսուսիլէ սիյահ Թիրէլերին սիյահ պոյասը տա ապա տէֆիյմէգ տէրէճէտէ խաս օլուպ, իրլիկի չիրիւմէզ օլտուղունտան, Թէրզիլերին վէ մաքինա տիբիյհիլերինին նաղարը տիգգաթընը տավէթ իտէրէք խթիմալլերինի թավսիյէ իտէրիզ։

Մէզքիւր չաբա մարգասընը թաչըմայանլար թագլիտ տիր, տիզգաթ օլունա։

Թէքմիլ մէմալիքը Շարգիյէ իչիւն տէբօղլիթօ խանէսի վէ ումումի ահճնթասը պէր վէճհը ատի տիր։

Ա. ՕՐՈՍՏԻ ԳԼԱՐԳ է ԳՕՄԲ.
(ԷՕՄԷՐ ԷՖԷՆԴԻ)
Էօմէր էֆէնտի խան
Սթամպօլ

ՍՈՒՐԱՆ ՕՍՏԱՆ ՀՈՍՏԱՆԴԱ

Ժ. ԳԱՆԹԻՒՔ ԳԱՐԵՊԵԹԻԱՆ

ՀԱՅՈՅ ՓԱՅԼԱՆ ՏԷՐ ՕՍՏԱՆ ՀՈՍՏԱՆԴԱ ՊԱՆԱՊԱՆ ՊԱՐԵՊԵՏԻ ԱՆՈՒՆ ՊԱՐԱՆՈՑ ԱՐՎԵՍՏԱՎԱՅՐ

ՀԱՅՈՅ ԳԻՆՈՎԱՅՔԱՅԻՆ ԵՎ ԳԻՆԵՂԵՆԻ ՄԱՍԻՆ ԱՌԱՆՑ ՄԱՍՆԱՎՈՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅՈՅ ԳԻՆՈՎԱՅՔԱՅԻՆ ԵՎ ԳԻՆԵՂԵՆԻ ՄԱՍԻՆ ԱՌԱՆՑ ՄԱՍՆԱՎՈՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅՈՅ ԳԻՆՈՎԱՅՔԱՅԻՆ ԵՎ ԳԻՆԵՂԵՆԻ ՄԱՍԻՆ ԱՌԱՆՑ ՄԱՍՆԱՎՈՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

1881 ԱՌԱՆՑ ՏԻԵԼՕՄԱՆԸ ԱՅՆՊԷՍ ԱՌԱՆՑ ՄԱՍՆԱՎՈՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ